


ՀԱՄԱԳԻՐ  
ԿՐԹԱԿԱՆ ԳՐԱԿԱՆ  
ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ



ՊԱՆՏՈՆԱԿԱՆ ՀՐԱՏ. ԵՐՈՒՍԱԿԵՐԻ ՀԱՅ ՊԱՏՐԱՐԿՈՒԹԻՅԱՆ

ՆՈՐ  
ԵՐԶԱՆ 1960

ԼԴ.  
ՏԱՐԻ

«سيون» مجلة ارمنية شهرية، دينية، ادبية، ثقافية. للغتة والبيان

"SION," an Armenian Monthly of Religion, Literature and Philology  
Printed in JERUSALEM

# ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

	<i>հոկտ</i>
<b>ԽՄԲԱԳՐԱԿԱՆ</b>	<b>161</b>
— Թեմավիճակի առն՝ ընտանիքի իւր	
<b>ԿՐԹՆԱԿԱՆ</b>	
— Խօսքեր աւագին վրայ	Ե.
— «Ոչ եկի պատճօն առնուլ՝ այլ պատճել»	Հ.
<b>ԴԱՒԱՆԱՐԱՆԱԿԱՆ</b>	
— Մեր հաւատքին քանդիչները	Ե.
<b>ԲԱՆԱՍՏԵՂՇԱԿԱՆ</b>	
— Ժամանակին հետ	ՎՅԱՐԱՆԿԻ
— Վատկացուքիւն	Մ. ՄԱՆՈՒԿԵԱՆ
— Լոյսերը	ՎԱՀԱՆ ԳՐԻԳՈՐԵԱՆ
— Կոմիտասին	ԱՎԱԻՆԻ
— Հայրենի ջրերը	ՍՈՒՐԷՆ ՎԱՀՈՒՆԻ
<b>ՀԱՅԿԱԿԱՆ ՎԱՆՔԵՐ</b>	
— Ս. Բարդուղիմէոսի վանք	} Ն. ԵԳՍ. ՇՈՎԱԿԱՆ
— Տիպանայ վանք	
<b>ԳՐԱԽՕՍԱԿԱՆ</b>	
— «Լիակատար Քերականութիւն Հայոց Լեզուի Համեմատութեամբ 562 Լեզուների»	ԱՆՈՒՇԱՒԱՆ ՎՐԻ՝ ԶՂՋԱՆԵԱՆ
Երուսաղէմի «Տաղանապար երեկ եւ այսօր	183
Տեղեկագիր Ս. Թարգմանչաց Երկ. Վարժարանի	ԿԻՒՐԵՂ ՎՐԻ՝ ԳԱՐԻԿԵԱՆ 188
<b>Ս. ՅԱԿՈՒԹԻ ՆԵՐՍԷՆ</b>	
— Եկեղեցականք - Բեմականք	191
— Պատճենականք	192

ՍԻՈՆ-ի Տարեկան Բաժնեգիրն է՝  
 բոլոր երկիրներու համար՝ Անգլ. Շիրին 20  
*Redaction of the Armenian Monthly SION*  
 Armenian Patriarchate,  
 P. O. B. 4001  
 Old City - Jerusalem (Jordan)

---

تصدرها - بطريكية الارمن الارثوذكس المدير والمحرر المسؤول - صاحب النياقة الاستيف هاكزون أبراهاميان  
 بوليو ١٩٦٠ تطبع في مطبعة دير الارمن - القدس العدد ٧

---

Proprietor - His Beatitude the Armenian Patriarch of Jerusalem. Armenian Patriarchate, Jerusalem.  
 Editor - Bishop Haigazoun Abrahamian. Armenian Convent, Jerusalem.  
 Printed by the Armenian Convent Printing Press, Jerusalem.

# — U T O N —

Լ.Գ. ՏԱՐԻ — ՆՈՐ ՇՐՋԱՆ

1960

« Յուլիս »

Թիւ 7

## ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

### ԹՅՆԱՄԻՔ ԱՌՆ՝ ԸՆՏԱՆԻՔ ԻՒՐ

**Չորս տարիներէ ի վեր**, Երուսաղէմի Սրբոց Յակօբեանց Վանքը և Յորդանանի մեր համայնքը, իրական տազնապ մըն է որ կ'անցնեն, տազնապի ենթարկելով նոյնպէս արտասանմանի մեր ազգային մարմիններն ու ժողովուրդը: Չենք ուզեր հոս, այս տողերուն մէջ, մանրամասն ընութագրել այդ ողբերգութիւնը իր բոլոր ծալքերով, ոչ ալ ճշտել պատասխանատուները և դատապարտել կողմերը. նման աշխատանք մը կը նկատենք ապարդիւն, որովհետև գործադրուածները դատապարտելով չեն դարմանուիր, ընդհակառակն կ'երկարաձգեն խռովքը՝ որ ծալապատիկ նստած է տակաւին բոլորիս սիրտերուն խորը Անշուշտ առանց կրակի չէր բարձրացող ծուխը, սակայն շարժառիթն ու արդիւնքը, ըսուածն ու իրականութիւնը զիրար չէին ամբողջացներ. ի վերջոյ ով որ սխալէ մը կը մեկնի չի կրնար յանգիլ ճշմարտութեան և յաշնուութեան:

Հոս արդար պարտինք ըլլալ, ընդունելով թէ յարուցուած ու գործադրուած այս ողբերգութեանը մէջ, ամէն մարդ բերաւ իր բաժինը, առաւել կամ նուազ չափերով, նոյնիսկ անոնք՝ որոնք լուսթեամբ դիմաւորեցին եղածները, անզգած համակերպութեամբ, արցունք չունեցող յուզարկաւորներու նման: Մեղադրանքներ մասնաւորել չենք ուզեր, սակայն որքա՞ն բաղձալի պիտի ըլլար, եթէ մեզմէ իւրաքանչիւրը անդրադառնար իր արարքին և արժեւորէր զայն հասարակաց չափանիշերով: Որովհետև ինչ որ մարդուն կը ներուի՝ նոյնը մարդկային չէ ապահովաբար: Սխալիւր մարդկային է, սակայն երբ զիտակցինք մեր տկարութիւններուն, անոնք այլևս կը դադրին մեղքեր ըլլալէ և կը վերածուին առաքինութիւններու: Այդ առաքինութիւններուն պէտք ունինք գործադրուած շարիքը բարիքի փոխակերպելու համար:

Որքա՞ն տեղին է հոս յիշել խօսքը Եւրոպացի գրագէտին, «Կը զգամ թէ շատ կարևոր պտուտակ մը թուլցած է տեղ մը, ընկերային մեր կարգուսարքին մէջ, որովհետև մեր բարոյականի շէնքը խարխիլ սկսած է»: Տակաւին յստակ չէ թէ այս տազնապի ետին միայն անձերու փառասիրութիւններն ու վրիպումնէն էին որ թուլցուցին այդ պտուտակը: Թէ՛ք խորհրդաւոր ձեռք մը իր մատներն էին որ թուլցուցին այդ պտուտակը: Զաստատութեան ստեղծները խաղցուց տարիներէ ի վեր խաղա՞ստութիւնը: Գ. Ս.

նաշարին վրայ, յարուցանելու համար ծանօթ խլացուցիչ ժխորը, զոյաւորելու տեսարաններ ու արարքներ, որոնց հանդիսատես չէր եղած նուիրական այս Հաստատութիւնը երկար տարիներէ ի վեր, առաջնորդելով Հայոց Պատրիարքարանի Միաբանութիւնն ու Հայ համայնքը աննախընթաց ու խելագար փոթորիկի մը մէջ:

Խռովքը այնքան անակնկալ ու ընդհանուր էր, ամբոխային կիրքով ու անմտութեամբ ուռած, որ չկայ այս գաղութին և նոյնիսկ արտասահմանի մեր ժողովուրդին մէջ մէկը՝ որ տակաւին ինքզինքը ազատագրած ըլլայ անոր ազդեցութիւններէն: Հոգևորական թէ աշխարհիկ, հաւատացեալ թէ անհաւատ, կուսակցական ու չէզոք, այր ու կին, քոյր ու եղբայր, ձեռք ձեռքի քշուեցան պիտորած շուրերու հոսանքէն: Ամէն բերան խօսեցաւ ու հայտոյեց, դատեց ու դատապարտեց, ոչ մէկ ականջ ուզեց լսել, ոչ մէկ միտք ու սիրտ ուզեց մտածել ու զգալ թէ ինչ՞ու պէտք էր որ ըլլային այս բոլորը: Մեծ ու պզտիկ, հասկցողն ու չհասկցողը, այր ու կին, իրաւունք տուած էին իրենք իրենց համահաւասար խօսելու և գործելու: Ջնջուած էին բոլոր տարբերութիւնները սեռի, հասակի և դասակարգի, մեծաւորն ու դժնապանը նոյն իրաւունքներով կը կենային լուծուելիք և անլոյծ բոլոր հարցերուն դիմաց:

Ամենէն ուշագրաւը, որ հոս իբրև մեղադրանք պիտի ուզէինք արձանագրել, զոյութիւն չունեցաւ այս ընդհանուր թողութեան մէջ, այն երրորդ տարրը կամ կողմը ներկայացնող խմբաւորումը, որ գիտակից անշահախնդրութեամբ կարենար մօտենալ խնդրին, ուսումնասիրելու հարցը իր շարժառիթներուն և արդիւնքին մէջ, ճշտելու անոր զարգացման պատճառները, անմիջական զրդիւնները, հակառակորդ կողմերը, և բոլորին պարտականութիւնը հանդէպ այն Հաստատութեան՝ որ Երուսաղէմի հնադարեան Վանքն էր նախ և ապա Հայաստանեայց Եկեղեցին:

Պայքարը իր արտաքին ձևին մէջ, անձերով ներկայացուած կողմերու մենամարտ մը կը թուէր ըլլալ, խճուղուած մեղադրանքներու ցանկով մը, որոնք բռնաճիզով մը զոյութեան կը բերուէին, զոյութեան իրաւունք մը շահելու նպատակաւ: Տագնապը արդիւնք չէր նաև եկեղեցական նուիրապետութեան դէմ ուղղուած ըմբոստութեան մը, ինչպէս ուզեցին ցոյց տալ հեղինակութիւններու օժանդակութիւնը մուրացող իմաստակները, զօրացնելու համար իբր թէ իրենց տեսակէտները ժողովուրդին մէջ: Ոչ ալ իշառուական զեղծումներու, որոնք իբրև զրգռիչ դեղահատներ զործածուեցան, միամիտ ամբոխը ոտքի հանելու համար, իմաստ մը ճարելու այս կռուին՝ որ հիմնովին արուեստական էր, ծրագրուած կարգ մը դաւադիր մարդոց կողմէ: Այդ նենդամիտները չ'անդադարձան թէ նուիրական այս Հաստատութեան շուրջ ստեղծելով քառասային վիճակ, այս պայքարին ընթացքին, իրենց ենթադրական հակառակորդին տուած ամէն մէկ հարուածով՝ իրենք զիրենք էր որ կը հարուածէին ու կը վարկաբեկէին: Տակաւին հոս չենք ուզեր մալիքեսել այն իրողութիւնը, թէ այս շինծու պայքարին մէջ իրարու կը բախէին շահեր, ղրտեր և հեռահայեաց նկատումներ, որոնցմէ ոմանք տակաւին կը մնան առկախ, վաղուան մեծ հաշուեյարգարին մէջ: Իրականին մէջ սակայն, պէտք է նշել թէ հարցը իր խորքին մէջ տեղա-

կան բնոյթ չունէր, անիկա որոշ չափով մաս կը կազմէր տարիներէ ի վեր Սփիւռքի մէջ ընթացք առած ընդհանուր շարժումին, բոլորն ալ եկեղեցիի շուրջ դարձող և եկեղեցիով պայմանաւոր: Այդ էր պատճառը որ պայքարը մինչև վերջ անձնական բնոյթ չունեցաւ, այլ վերածուեցաւ կողմերու, հոսանքներու, գիրար հերքող գաղափարաբանութիւններու: Վերի տողերուն մէջ ակնարկութիւնը կ'ընէինք խորհրդաւոր ձեռքի մը, որ իր խորհրդաւոր խաղով, խաղի բերաւ ու տակաւին կը շարունակէ բերել, պարկեշտ և մեղապարտ միամիտները, գիտակից և անգիտակից դերակատարները: Մեզի անծանօթ չեն այդ ձեռքին շարժող մասները և անոնց մրոտած դրոշմը կրող վաւերաթուղթերը, սակայն այժմ ատենը չէ մեծ հաշուեյարդարին, անշուշտ քարդերը բաց խաղալու ատենը կու գայ, երբ դատապարտուածները իբրև դատաւոր բազմին վճիռներու ատեսանի սեղանին վրայ . . . :

Մեր ազգային ու եկեղեցական կեանքը զաղութներու մէջ, լի եղած է միշտ հատուածական բախումներով և տեղական անհամաձայնութիւններով, սակայն այդ հակամարտութիւնները միշտ սեղմ շրջանակի մը մէջ կը մնային: Յարզ նման պայքարներու պարագային չէին մոռցուեր ազգային ու համայնքային շահերը: Կը վիրաւորէին զիրար, բայց չէին ուրանար մէկգմէկ: Նոր հոսանք մը իր ախտավարակ ոգիով փոխեց իրերու դրութիւնը և նոր բարոյական բերաւ այս պայքարներուն: Այդ ոգին չի ճանչնար ազգային ու եկեղեցական իրաւունքներն ու սրբութիւնները, բայց կ'օգտագործէ զանոնք: Բաժնել նոյն արիւնէն ու հաւատքէն մարդերը իրարու դէմ, խտրութեան այնպիսի առաջադրութիւններով, որոնք ցարդ միացման ազդակներ էին մեր եկեղեցական ու ազգային կեանքին մէջ, իսկ այժմ բաժանման պատճառներ: Ոգին որուն ակնարկեցինք, և որուն դերակատարներ են Սփիւռքի պայքարներուն հրձիգները, կը հետապնդէ նպատակ մը որ դէմ է ազգային, կրօնական և տոհմային բոլոր նուիրական կապերու և իրողութիւններու: Այդ ոգին է որ կը ջնանայ և կը նիւթէ մեր բոլոր տրամուտիւնները, այդ ոգին է որ զօգուտի ներս մտաւ Երուսաղէմի Հայոց Վանքէն և գործեց իր աւերը, նուիրական նախադրեալներու կարգախօսերով: Չենք բացատրեր, բայց գիտենք թէ ինչ կ'ըսենք:

Հայ եկեղեցին ու ժողովուրդը իր դարաւոր պատմութեան ընթացքին, օտարին տուած հարուածներէն չէ որ քայքայուած է, այլ այն պառակտիչ վրդովումներէն՝ զորս իր ծոցածին զաւակները, արիւնով ու հոգիով զինքը ժառանգելու ճակատագրուած սիրտերը կը պատրաստեն իր մէջ և իրեն դէմ: Եթէ շնամիք առն՝ ընտանիք իւր: Քայքայող հակառակութիւնը այն է որ ներսէն կը պայթի, բերդը ներքուստ կ'առնուի, ծառը իր մէջէն է որ կը փոխ, մարդը կը սիրտէն և կիրքերէն է որ կը մեռնի բարոյապէս: Ազգային ու եկեղեցական գաղափարական կազմակերպութիւններն ու հաստատութիւնները կը խախտին իրենց պատուանդանին վրայ, երբ ներքին անհասկացողութիւններ, ատելութեան և մախանքի մալձ, կազ ու կոխ կը խորանան իրենց մէջ, խռովութեան և անհամբարաշխութեան կիրքով լեցնելով միջուկը և ամէն օր զայլակալութեան հանդէսներ պարզելով հոն՝ ուր սէրը, հնազանդութիւնը և համբարաշխ գործակցութիւնը միայն պէտք է վարէին սիրտերը:

Ինչ որ ներսէն կը սկսի, միշտ աւելի հարազատ է և ուժեղ, սոճումն ալ քանդումն ալ: Ներքին զարգացումն է յառաջդիմութեան բուն սկիզբը, իսկ ներքին խանգարումը՝ կործանումին սկզբնաւորութիւնն է անվրէպ: Այս պատճառաւ ներքին շինութեան ընծայուած հոգածութիւնը անառարկելիօրէն աւելի կարևոր է և փրկարար: Ու այդ հոգածութեան անհրաժեշտութիւնը ճշուող պէտքի մը աստիճանին է հասած այժմ, մեր եկեղեցական ու համանքային կեանքին մէջ:

Ժամանակէ մը ի վեր Յորդանանի գաղութէն ներս ընթացք առած տխուր ախտանշանները կը հարկադրեն զմեզ խորհելու թէ մեր մէջ տկարացած է ողմտութեան զգացումը, որ ժողովուրդներու ինքնապահպանման ամենէն հզօր բնագոյն է, իր փորձառութիւններու բիրեղացած տպահովութիւնը: Ողմտութիւնը, որ փոխանակ տրամախոհութեան պոպոտային, ուրիշ սովետներն ալ կ'անցնին երբեմն, կ'ընտրէ պարագաներուն յարմարելու ճկուն իմաստութիւնը: Փոխանակ շարժելու արտաքին և անձնամէտ ազդեցութիւններու ներքի, հոգածու և տէր ըլլանք մեր տոհմիկ բարքերուն: Փոյթ ընենք սիրուելու մեզի աս. պընջականութիւն ընծայող ժողովուրդէն, ըլլանք հաւատարիմ հպատակները մեր սիրելի Թագաւորին և իրմով գլխաւորուող Պետութեան, մէկ խօսքով ըլլանք շինարար ուժեր նախ մենք մեզի համար, ապա այն երկիրներուն՝ որոնց բարիքը կը վայելենք:

Երուսաղէմի Պատրիարքութեան ներսն ու շուրջը ստեղծուած տագնապը, իր մերձաւոր երեսներուն վրայ, ներքին վէճ մը և վէճք մըն է նոյն ատեն, և անոր դարմանը միայն ներսէն կրնայ գալ: Արտաքին մեղադրանքներն ու կարեկցութիւնները միշտ կան ու պիտի մնան, սակայն ոչինչ կրնան փոխել ներքին կացութենէն, եթէ վերանորոգութեան և բուժումի գործը ներսէն չսկսի: Անշուշտ բոլորովին արտաքին և օտար չենք նկատեր մեր եկեղեցւոյ և ժողովուրդին հարազատները, սակայն Ս. Յակոբեանց Միաբանութիւնը իր ուրոյն պարտականութիւնները ունի սրբազան այս Ուխտին նկատմամբ: Հայ Երուսաղէմի պահպանութիւնը մեր ազգասիրութեան և հոգևոր գինուորութեան գերագոյն պարտականութիւնն է, որուն առջև պէտք է տեղի տան, եթէ անողոք հարկ մը պահանջէ, բոլոր միւսները: Եթէ մենք չկարենանք ու չգիտնանք միութարիչը ըլլալ իրարու, զուր հնչած պիտի ըլլայ Աստուածաշնչական պատգամը՝ «Ել ի վերայ լերինդ բարձու, աւետարանիչդ Սիոնի... մխիթարեցէք, մխիթարեցէք զժողովուրդ իմ, ասէ Տէր»: Եւ մեր ժողովուրդը լրիւ ստացած պիտի ըլլայ այդ մխիթարութիւնը Սիոնէն, եթէ բարի լուրեր կարենայ առնել մեր մասին: Աշխատինք տալ իրեն այդ մխիթարութիւնը մեր ներքին համբերաշնութեամբ և իրարու նկատմամբ տածուած մեր եղբայրական սիրոյ զգացումներով:

✱

Երբ կռիւր վերջանայ, ըսուած է, մարդոց առաջին հոգը կ'ըլլայ թաղել նախ մեռելները, յետոյ հաշուել ինչ որ շահուած է կամ կորսուած, և ապա խնամել վիրաւորուածները: Մենք այժմ այդ դրութեան մէջն ենք, գիտենք թէ ինչ կորսնցուցինք և թէ ինչ պարտինք ընել վերագտնելու մեր կորուստները: Իսկ ինչ որ ծանրօրէն կը ճնշէ մեզմէ իւրաքանչիւրիս էութեանը վրայ, իբրև անյետաձգելի պարտականութիւն, վիրաւորներու խնամքին հոգն է:

Վիրաւորուած է այս խելաղար պայքարին մէջ նախ մեր ազգային արժանապատուութիւնը, յաշտ մեզ ասպնջակող ժողովուրդին և մեր Կառավարութեան, և վստահութիւնը զորս ունէին անոնք մեր նկատմամբ: Տակաւին քանի մը տարիներ առաջ, Հայոց Պատրիարքարանն ու համայնքը ուրիշ աչքով կը դիտուէին մեզի հայրենակից ու եղբայրակից արաբներէն: Յարզ ու պատիւ կը վայելէինք Կառավարական շրջանակներէն ներս. իսկ այսօր... ատիկա թող ըսեն անոնք՝ որոնք այնքան անզամներ վտարուեցան պետական պաշտօնատուներէն, երբ կ'ուզէին իրենց փուճ և անիմաստ դիմումներով պլոտրել բոլոր բարեացակամ տրամադրութիւնները:

Վիրաւոր է մեր խզմտանքը, որովհետև չմնաց չարիք մը՝ որ ինայէինք իրարու և սրբութիւն մը՝ որ ոտքի կոխան չըլլար մեր ամբարշտութեան: Եւ մեր այս անխիղճ ու սրբապիղծ արարքը, ամօթապարտ թողուց գինգ օտարներու առջև, որոնք զգուանքով ու խորշանքով դիտեցին այդ բոլորը:

Վիրաւոր է մեր բարեկամութիւնը, այն թանկագին կապը որ իրարու կը գօղէ մարդոց սիրտերը: Տակաւին մինչև այսօր, երէկուան սրտակից ու բարեկամ դրացիները, իրարու յիսով կը նային և պատրաստ են զիրար պատուհասելու: Աչք և սիրտ ունեցողին համար, այժմու Յորդանանի մեր գաղութը կը թուի, արիւնաքամ կմխիք պատկեր մը: Ինչպէ՞ս չ'արձանագրել հոս՝ սրտազրաւ գրչէ մը ինկած այս բառերը, Շլուր արտասուաց՝ աչացս ո՞վ տայ... »:

Իրաւամբ ըսուած է թէ մեծ զգացումները սիրտէն կը բխին, և թէ բարոյական վէրքերու միակ սպեղանին սէրն է: Սրտին փաստը աւելի հզօր է քան մտքին ապացոյցը: Որքա՞ն ճիշդ է մեծ սրբուհիին ազգակը, երբ կ'ըսէր, եթէ ունենամ կաթիլ մը սէր, բոլոր սիրտերու դժոխքները արքայութեան կը փոխեմ: Սիրել պիտի նշանակէր տեսնել չարիքը և սրբագրել գայն ներողամտօրէն: Սիրել, բարձրանալ ու բարձրացնել է իր բարեկամներն ու շուրջիները: Սիրել պիտի նշանակէր ազատագրել իր միտքն ու հոգին մեռած անցեալէն և ապա-գային բացուիլ, նոր եռանդով և յառաջադրութիւններով: Այս քաղցր ու լայնախոհ զգացումին է որ պէտք ունինք, մոռնալ կարենալու համար երէկուան տրամութիւնները և երթալու վազուան զեզեցկութիւններուն:

— Աշակերտները իրենց զրավարժութեան տետրակին մէջ, որքան վարի տողերուն իջնեն, այնքան կը հեռանան ուսուցիչին տուած օրինակէն և այնքան աւելի կը վատթարանայ իրենց զիրը: Ուսուցիչը այն ատեն կ'ազգարարէ աշակերտներուն, վեր նայեցէք: Այժմ ատենն է որ վեր նայինք, մեր նախնիքներու օրինակին, որոնք գիտէին կուսիլ, երբ հարկը ներկայանար, բայց դիւրաւ կրնային հաշտուիլ իրարու հետ և ներել իրարու, իբրև հայեր ու քրիստոնեաներ: Այդ ոգիով նայինք իրարու, որպէսզի անցեալը ամչնայ և ապագան ժպտի նոր յոյսերով և քաղցրութիւններով:



**ԿՐՕՆԱԿԱՆ**

**ԽՕՍՔԵՐ ԱՒԱԶԻՆ ՎՐԱՅ**

1

Եթէ կ'ուզես երազել հոգիդ՝ բարձունքներէ ինկող քարին նման, կամ լեռներէն գլորուող գետի կանգոյն, մոռնալ գիտցիր յաճախ քեզ չըջպատտող իրերն ու իրազարձութիւնները և մօտեցիր Աստուծոյ: Նուաճէ առօրեայ ետզ ու բարձրացիր գերագոյն Եսի բնագաւառներուն, ուր ամէն ինչ քաղցր է ու խաղաղ, Աստուծոյ նայուածքին պէս: Այն ատեն միայն պիտի կրնաս զգալ թէ հոգիդ մէկ մասնիկն է տիեզերքը լեցնող Մեծ ճշմարտութեան, կաթիլը՝ հոգեկան գեղեցկութիւններու մեծ ովկիանին:

2

Բոլոր մեռնող բաները շուքերու կը նմանին, անհիշող և ժամանակաւոր, որովհետեւ բնութիւնը յաւերժական փոփոխութիւններու խաղ մըն է, իսկ Ֆիզիքական գոյութիւնը՝ երազ մը լոկ, մեր հոգիին վրայ առկայ Ռայն Բայն հոգին կը պատկանի օաշխարհի մը, որուն օրէնքներու ճշգրիտ օրինազիրքը տակաւին տրուած չէ մարդուն:

Կեանքը խաղ մըն է, խաղա քեզի ինկած բաժինը պատուով, առանց կոտորելու խաղընկերիդ խաղալիքը: Սակայն քու ինքնութիւնդ խաղ մը չէ, կեանքը չի կրնար սահմանել քեզ: Կեանքը երազ է ու պատրանք, բայց քու բարձրագոյն մասդ վեր է այն երևութական խաղերէն, ան միայն կրնայ լսել ձայներ՝ որոնք քեզի կու գան երբեմն այդ բարձրագոյն բնագաւառէն, նման բանտարկեալին՝ որ կը լսէ բանտի պատերէն անդին ապրուած կեանքին ազմուկին փշրանքները:

3

Ուղաղեցուր բոլոր տենչերդ ու ձրգտուձներդ, կեանքը շատ կարճ է, հոգին ինքզինքը կարենալ գտնելու համար, խաղաղութեան կը կարօտի: Մահն ու ապա-

կանութիւնը բաժինն են մարմնին, բայց հոգին վեր է աշխարհէն: Մի՛ փորձեր մեծ ըլլալ ու երևիլ երևութական այս աշխարհին մէջ, ջանա՛ միայն գիտնալ ու գտնել մեծութիւնը որ քու մէջդ է: Յառաջդիմութիւնը ժամանակով պայմանաւոր է, բայց կատարելութիւնը յաւիտենականութեան կը պատկանի: Մեծագոյն գիտութիւնը որուն պէտք է տիրանաս, այն է թէ, դուն և Կերագոյնը նոյն էք, աշխարհը անկողինն է պատրանքներու և սուտ երազին:

4

Ուղաղ կարենալ ըլլալու համար պէտք է զօրաւոր ըլլալ: Զգայաբանքներու և պատրանքներու ազմուկին նուազումով կը շինուի այն ներուժ խաղաղութիւնը որ ոյժ է ամբողջովին:

Հանդերձէ գեղեցիկ մտածումներուդ կարաւանը և քալէ ճշմարտութեան ուղիէն, քեզմէ քեզի երկարող: Մինակ ըլլալէ մի վախնար, բոլոր գիտակից ու մեծ մարդեր մինակ են այս աշխարհի մէջ:

5

Հաւատք ունեցիր անձիդ նկատմամբ, ու գոռարուութեան լեռները հարթուած դաշտերու պիտի վերածուին: Մտածելը կերպ մըն է ճշմարտութիւնները տեսնելու, սակայն տեսիլքը, գէմայնդիմանութիւնը, լրուձն է ճշմարտութեան: Մի՛ չփոթիբ հաւատքը հաւատալիքին հետ, մին տեսիլքն է իսկ միւսը շուքը անոր: Հաւատա ինքզինքիդ և Աստուծոյ, կասկածատուութիւնն աւելի մեծ մեղք չկայ, անիկա թոյնն է հոգիին: Մեծագոյն տկարութիւններն ու մեղքերը կը ծնին կասկածէն:

6

Փորձութիւնը բաժին է աշխարհին, մեղքը բաժինը մարդուն, սակայն եթէ կարենանք՝ գիտակցիլ մեր տկարութեան, անիկա այլևս կը դադրի տկարութիւն ըլլալէ: Պիտի կրնաս յաղթահարել բոլոր տկարութիւններդ՝ եթէ անկեղծ է հոգիդ, որովհետեւ մեր լուսագոյն մասը աւելի ուժեղ է:

Այդ լուսագոյն մասը գերագոյն ետն է մարդուն և Աստուծոյ, սէրը յաւերժաթիւ, որ վեր է կեանքէն ու մահէն, ան որ կրնայ

վանել բոլոր տրտման թիւններն ու ցաւերը, բոլոր վախերն ու տատամտումները: Որ անշամանդազ գեղեցկութիւն է, ոյժ է, խաղաղութիւն է, յաւերժութիւն է, էութիւնը բոլոր ապրող բաներու և իմաստը գերագոյն կեանքին:

7

Մինչև որ չյաղթվանարես մարմին գաղափարը, չես կրնար տիրանալ ճշմարտութեան: Իրերու պայքարը ուրիշ բան չէ բայց գտնել ճշմարտութիւնը: Կրօնի ու բարոյականի նպատակը ուրիշ բան չէ բայց պարտութեան մատնել մարդուն մէջ այն կեդրոնական զգացումը՝ որ պարփակուած է սեռի, վախի, քունի և կերակուրի մէջ: Հոգիին ազատութիւնը միայն կրնայ մեզ զէմյաղթիման բերել իրականութեան և ճշմարտութեան:

8

Յաւերժութեան մէջ ոչ մէկ արժէքաւոր և գեղեցիկ բան կրնայ կորսուիլ: մեր մտածումներն ու տենչերը, մեր հոգիին լոյսերը և մեր աչքերուն արցունքները գանձեր են հոգիին և տիեզերական մեծ գանձարանին: Բարձունքներէն անդին կայ բարձրագոյնը և աստուածներէն անդին կայ գերագոյն աստուածութիւնը՝ որ տակաւին վեր կը մնայ մեր հասողութեանէն: Ուր կը տարածուի լոյսի, գեղեցկութեան և խաղաղութեան մեծ ուժկանոսը:

9

Մեղքէն ու չարիքէն աւելի խոր՝ կայ բարութիւնը: Տիեզերքի գերագոյն գործարանը բարութիւն կ'արտադրէ: Զարիքը երևութական է. երբ Աստուած կայ չարիքը իրական չի կրնար ըլլալ: Նոյնիսկ խաւարի մէջ լոյս կայ: Մեղքին նկարագիրը տկարութիւն է: Կեանքը իր լաւագոյն ձեւին մէջ երազ մըն է, կեանքէն անդին կայ հեռուն, ամենապարփակ միութիւնը: Մահը ֆիզիքական պարագայ մըն է: Եթէ տէր կարեւնա ըլլալ տիեզերքին, տակաւ պարտիս տէր ըլլալ ինքզինքիդ:

10

Մարդուն զարգացման պատմութեանէն

աւելի գեղեցիկ բան չկայ: Մարդուն անձնականութեան հաստատութենէն աւելի հետաքրքիր բան չկայ: Փորձութեան արժէքը և գաղափարներու կարեւորութիւնը նկարագրի շինութեան մէջ է:

Կարեւորութիւն մի՛ տար ուրիշներու ըսածներուն և ըրածներուն քու նկատմամբդ, քու գործերդ կարեւոր են քեզի: Քու զգացումներդ ու գաղափարներդ գտէ ու քաղցրացուր վարպետ գինեգործին պէս և մի գինովըար զգացումներդ: Հոգիդ մի՛ դառնացներ, ընդհակառակն զայն բաց մարդու և Աստուծոյ: Զօրաւոր կարենալ ըլլալու համար պէտք է նայիս երկնքին, ծովին և արևուն: Փոքր բաներու կարեւորութիւն տալը քեզ անձնաւէր պիտի ընէ. մեծ և ընդարձակ իրականութիւններու սեւեռնէ միաքո՛ւ և փորձէ ըլլալ մեծ և տիեզերական:

11

Հոգիին մեր մտուցանելիք գեղեցկութեան ամենէն մաքուր ասորիքը սիրոյ մէջ կը գտնուին: Սիրել կը նշանակէ ատել սպեղը և դառնայ կոյր շնչին բաներու նկատմամբ: Սիրել կը նշանակէ կերպարանափոխել փոքրագոյն մտադրութիւնները անսահման շարժումներուն: Զարիքը կը դառնայ թանկագին պատեհութիւն մը, երբ անոր մէջ զգանք զղջումի կատարեալ ազամանդը:

Պատրանք չկայ. ամենէն զժախտներն իսկ ունին անսպառ գանձ մը սիրոյ և գեղեցկութեան իրենց էութեան խորը: Հազար երակներ կան մեր ներսը սրտնցմէ մեր հոգին կրնայ ծծել աստուածային գեղեցկութիւնը:

ե.



“ՈՉ ԵՎԻ ՊԱՇՏՅՈՆ ԱՌՆՈՒԼ՝ ԱՅԼ ՊԱՇՏՅԵԼ”

Զայնասփռուած Ս. Թարսիքեան Թանաքէն

Մեր Տէրը այս պատգամով կը յատկանշէր աշխարհ գալու Իր գերը, ոչ միայն ծառայելու մարդկութեան՝ այլև իր արիւնը տալու անոր փրկութեան համար: Տիրոջ կեանքին ամենէն յատկանշական գիծերէն մին է ծառայութեան համարելի ոգին, և Որդի Մարդոյ աշխարհ եկած էր ծառայելու մարդոց և ոչ թէ անոնցմէ ծառայութիւն ընդունելու: Յիսուսի կեանքին ու գործունէութեան բոլոր երեսները կը բարացուցուն Նուիրեալ այս ծառայութեամբ՝ մարդկային բազմադիմի կարօտութիւններուն ի խնդիր:

Անն որ ձեր մէջէն մեծ կ'ուզէ ըլլալ թող ծառայ ըլլայ բոլորինն. այս ոգիով տոգորեց իր աշակերտները, աւաջորդեց ու դաստիարակեց, որպէսզի «ծառայեց ու զատիարակեց, որպէսզի «ծառայեց» ըլլան մարդոց՝ ճշմարտութեան, արդարութեան, լոյսի ու սիրոյ արօթադիր քարոզութեան իրենց ասպարէզին ու կեանքի բովանդակ ընթացքին մէջ:

Հայաստանեայց Ս. Եկեղեցին, այսօր, ծառայութեան կը կոչէ Նոր ընծայեալ մը, որ մտադիւր յօժարակամութեամբ կ'ընէ իր ծառայութեան և կոչումին Ուխտը: Մեզ կը վիճակի յանուն Հայ Եկեղեցւոյ կրկնէլ դարուցի ի դարս աւանդուած Աւետարանի ծառայութեան այս պատգամը թէ՛ ձեռնադրութեան շնորհը ընդունողին և թէ՛ ձեռք բոլոր հաւատացեալներուդ, որոնք զգացուած հոգիով կը մանակցիք այս շնորհարաշխութեան հանդէսին և հոգեւոր ուրախութեան:

Ինչ կայ սակէ աւելի խորունկ և աստուածային, զոր մարդկութիւնը կրցած ըլլայ սորվեցնել իր զաւակներուն քան անձնուրաքար ծառայել Աստուծոյ, Ազգին, Հայրենիքին և Մարդկութեան ու քրիստոնէական մեծ ընտանիքին:

Թէ պէտք է ծառայեիր ըլլալ՝ ուրիշները զերծ պահելու համար չարիքէ և նախապաշարուածներէ: Թէ պէտք է գերի ըլլալ իր կոչումին՝ ազատագրելու գաղա-

փարը. թէ պէտք է սիրել ուրիշները՝ մոռցնել տալու իրենց ունեցած ատելութիւնները, քէնն ու հեռը. հեզ և խոնարհ պարտինք ըլլալ՝ ամբնցնելու ամբարտաւանները. թէ պէտք է բարեկամիք ըլլանք յիւրաքու, մեր շրջանակէն տարագրել կարհնալու թշնամութեան և ատելազառ զգացումներու չար սերմանողները:

Մարդկային որեւէ յարաբերութիւն կատարեալ չէ՛՝ եթէ չունի կնիքը բարեկամութեան, այսինքն, ծառայութեան և զուհոզութեան գերազանց պտուղին: Աշխարհը լեցուն է եղբայր մարդերով, բայց իրական եղբայրական բարեկամութիւնը բացառիկ է և քրիստոնէական միայն, և այդ է պատճառը որ Յիսուս արարեկամներն կոչեց իր աշակերտները, անոնց սիրոյն մէջ բարեկամութիւն փնտռեց՝ իրեն գերագոյն և նուիրական կապ մարդկային սիրտերը իրար զօգող: Ու անկէջ ի վեր Քրիստոնէութեան բոլոր սուրբերը, մարտիրոսներն ու նահատակները, հերոսները և իրա՛ւ հաւատացեալները, ճշմարիտ քրիստոնէի կեանքնկատած են բարեկամական կամ որդիական հաղորդակցութիւն մը Աստուծոյ հետ՝ Յիսուս Քրիստոսի միջոցաւ:

Ձեռք կրնաք, սակայն, ծառայել Աստուծոյ և մարդկութեան, եթէ մեր բոլոր գործերուն և ձգտումներուն ետին չունենանք գերագոյն ուժը, Աէրը, Քրիստոնէական դաւանանքի, բարոյականի ու հաւատքի մայր երակը սէրն է, որուն շնորհիւ անմահ է քրիստոնէական կրօնը և Աւետարանը՝ յաւիտենապէս չհինցող զրբը: Եթէ Աստուած հազար աշխարհներ իսկ ստեղծէր՝ լեցուն մարդերով, և եթէ անոնց սիրտերուն մէջ չկազմեցնէր իր գերագոյն ստորագիծներէն մին՝ Աէրը, մարդկութիւնը գուցէ մերժէր իր պաշտանքը: Մեր Տիրոջ սիրոյն վերջնական ու վճռական ապացոյցը եղաւ իր Արիւնը՝ զոր յօժարութեամբ թափեց, մեզ՝ մարդոց փրկութեան համար: Աշխարհը դարբերով առխարխափ, փնտռեր էր կրօն մը՝ որ մկէ լեզու ունենար՝ սիրոյ լեզուն. մկէ դաւանանք՝ որ ընդունելի ըլլար ամենուն՝ Սիրոյ Գաւանգաբ. մկէ Աստուծո՛ւ Սիրոյ Սէր Աստուծո՛ր:

Քրիստոնէութիւնը Սիրոյ կրօնքն է և այդ սէրն է որ պէտք է թագաւորէ մեր

**ԴԵԿԱՆՏԱԿԱՆՆԵՐ**

**ՄԵՐ ՀԱՒԱՏՔԻՆ ՔԱՆԴԻՉՆԵՐԸ**

(ՆՐԻԿ ԵՒ ԱՅՍՕՐ)

Ա

Հայաստանեայց Ս. Եկեղեցին Քրիստոսի արևելոյ գնուած հաւատացեալներու ժողովն է, պատկերաւոր բացատրութեամբ, երկրէն երկիրք բարբաղող ամուր աշտարակը, Քրիստոսի միաբարոս և միաեզու հաւատացեալներուն: Մեր Եկեղեցին հրեզէն զէնքն է եղած մեր հոգիին, մեր պատմութեան արևնոտ ծփանքներուն զրմաց, այլ մանաւանդ՝ մեզ իրարու զօրող, անխորտակ մենքի մը վերածող կապը: Այս սկզբունքով, մենք ապրողներս իրարու հետ ըլլալէ յետոյ, միացած կ'ըլլանք նաև մեր փառաւոր նախնիքներուն և անոնց անքակտելի հաւատքին:

Այս սրբազան միութիւնը անհրաժեշտ է թէ՛ դաւանական և թէ՛ բարոյական գետիններու վրայ, ինչպէս նաև պաշտամունքի, արարութեանց, շնորհարաշխութեան, և կանոնական ու վարչական կարգաւորման մէջ:

Հայ Եկեղեցին, իր գոյութեան առաջին օրէն իսկ՝ եղաւ մին այն արմատներէն, որոնց վրայ յետոյ պիտի բարձրանար քրիստոնէութեան հսկայ ծառը: Անիկա Աւետարանի ակէն նոյնիսկ ստացաւ իր կեանքին յոյգը, բոլոր միւս հին և մեծ Եկեղեցիներու կողքին: Անոնց հետ մշակեց և որդեգրեց Քրիստոնէական հաւատքին հրամանակարգ (Dogme) մայր սկզբունքները, և անոնց շարքին վրայ և՛՝ եղաւ մին անոնցմէ, որոնք յաւէտ կառչած մնացին Քրիստոնէական աստուածաբանութեան հնագոյն այն վարդապետութիւններուն, զորս ընդհանուր Եկեղեցին մտածած ու բանաձևած էր, երբ դեռ քիչ մը շատ մարդկորէն մտածումներ էլէին պղտորած իր ներքին կեանքը:

Ներկան անցեալին հետ կապող ամենէն ուժեղ զօրքերէն մին եղած է Հայ Եկեղեցւոյ մէջ՝ աւանդութիւնը, տեսալ մը համայնական յիշողութիւն, որ՝ խառնուած, համաձուլուած ցեղային մտայնութեան հետ՝

տուներէն, դպրոցներէն, ազգային, ընկերային ու կրօնական հաստատութիւններէն ներս, ու Սրբութեան համբոյրը եկեղեցիին մէջ և սէր բոլոր սիրտերուն խորը: Ան որ իր եղբայրը կ'ատէ՞ մարգասպան է, և ատելութիւնը՝ ծրագրին է սպանութեան, իր սաղմնային վիճակին մէջ. իսկ սպանութիւնը՝ գործնականացած ատելութիւնը: Եթէ սպրիլ կ'ուզէք, սիրեցէք, եթէ անիլ ու զարգանալ կ'ուզէք, սիրեցէք, ու եթէ կ'ուզէք սիրուիլ ու յաղթել, դարձեալ սիրեցէք. վասնզի Աստուած սէր է և ի զուրիս պատուիրանին, առաքեալին բացատրութեամբ, դարձեալ Սէր է:

Այսօրուան մարդկութիւնը արդարութեան կը փնտռէ ու խաղաղութիւն կ'որոնէ, բայց խաղաղութիւնն ու արգարութիւնը դրան հիմնուիլ միայն Սիրոյ վրայ: Ատելութիւնն ու խաղաղութիւնը սակայն չեն կրնար զիրար գտնել և ոչ ալ հաշտուիլ իրարու հետ, առանց խաղաղութեան խորհրդանիշը եղող սիրոյն: Եղբայրասիրտիւնը քրիստոնէական մեծագոյն բարիքն է արդի քաղաքակրթութեան: Սիրել Աստուած ու մարդկութիւնը, ծառայել Աստուծոյ և մարդոց, քրիստոնէական կրօնի և մարդկային բարոյականիշու քաղաքակրթութեան զիրար յատուէրն ու պատգամն է, որ անգամ մը ևս ծառայութեան և սրբութեան այս բեմէն կ'ուղղուի ձեզի բոլորիդ:

Արգարութեան, խաղաղութեան և սիրոյ այս պատգամին ընդմէջէն, այս առիթով, կը փափաքեմ որ մեր շնորհակալութեան և երաստագրատութեան զգացումները, միացած մեր սրտաբուխ աղօթքներուն, մատուցուին Ամենակալին՝ արեւշատութեան, երջանիկ ու բարգաւառ կեանքին համար Մեր արդարակրօով և իմաստուն վեհապետին՝ Հիւսէյն Թաղաւորին, Հաշիմական գերզաստանի բալոր անդամներուն, ու իր բարեխնամ կառավարութեան կորովամիտ պաշտօնակալներուն, որպէսզի Յորդանանը կարենայ վայելիլ խաղաղութեան և արդարութեան բարիքները տեսպէս, ու մեզ շնորհուի պատենութիւնը ազատօրէն Աստուծային Ս. Խորհուրդը և մեր աղօթքները ձայնասփռելու ի սփիւռս աշխարհի ցրուած մեր ժողովուրդին հոգևոր մխիթարութեան և ի փառս Աստուծոյ, որ է օրհնեալ յաւիտեանս, յաւիտեանից. ամէն:

Հ.

ազգային ողջմտութեան նմանող բան մը զարձած է այլևս մեզի համար: Ան եղած է միշտ, աւելի կամ նուազ աստիճանով մը, չուկէտը իր ապագային մասին իր կողմէն որոճացուած ամէն հայեցողութեան: «Արպէս աւանդեցին մեզ հարքն մեր»: այս խօսքը անմաշ կաղապարն է եղած, որով կնքուած են մեր հաւատքին և ըմբռնումին վկայութիւններ տուող բոլոր վաւերագիրները:

Եկեղեցին իբրև Ս. Հոգիի ներգործութեան ներքեւ ընթացող հաստատութիւն մը, անվթար պահպանել պարտի առաքելական և հայրապետահաստատ աւանդութիւնները, որպէսզի չզրտէ իր ինքնութեան և էութեան: Այս մեծ իրողութեան է որ կ'ակնարկէ Պօղոս առաքեալը, իր Կորնթացիներուն գրած Ա. Թուգթին մէջ, որք կ'ըսէ. «Աղաչեմ զձեզ եղբարք անուամբն Տեսան մերոյ Յիսուսի Քրիստոսի, զի զնոյն բան ունիցիք ամենեքեան, և մի՛ իցին ի ձեզ կերճուածք», և նզովքով կ'արգիլէ քարոզուածէն դուրս բան լսելը. «Այլ թէ մեք, կամ հրեշտակ յերկնից աւետարանեցէ ձեզ աւելի քան զոր աւետարանեցաք»՝ ձեզ, նզովեալ լիցի» (Պաղ. Ա 8): Կը հրամայէ բացէ ի բաց մերժել կերճուածները և խորշիկ անոնցմէ, որովհետև անոնք դայթակցութիւն և պառակտում կը բերեն Քրիստոսի ճշմարիտ հօտին:

Աւանդական այս իրողութիւններու համաձայն, Հայ Եկեղեցին դարերով, ոգի ի բռին, ջանացած է պահել իր միութիւնը Քրիստոսի հետ, իբրև նշան կատարելութեան և ներդաշնակութեան, վասնզի Քրիստոսի ճշմարիտ երկրպագուն է չի կրնար չը խորշիկ և չհեռանալ իր հաւատքն ու օրբբազան զգացումները վիրաւորողէն և արհամարհողէն:

Մեր հաւատոյ հայր և երկրորդ Հուսաւորիչը Ս. Գրիգոր, բազմաթիւ անգամներ կը հրամայէ իր հոգևոր զաւակներուն՝ զգոյշ ըլլալ և չչեղիլ իր քարոզածներէն, սի՛նչ յալ և ո՛չ յահեակո: Աստուածարեալ հայրապետ միւկենյան ատեն մատնացոյց կ'ընէ նաև անոր օգուտը, և Ամենայն որ քակի ի միաբանութենէ հաւատոցն և սուրբ վարուցն, ոչ միայն հրաժեշտ լինի յերանութենէ անտի, այլ և ի պատիժ լինի, և կամ

զստ ի ծառոյ կտրեալ ի հուր» (Յաճախ. էջ 114):

Հակառակ վերոյիշեալ մեծ իրողութիւններուն, մեր Եկեղեցւոյ բարձրաստիճան եկեղեցականներէն մին՝ որուն միտքը իր կեանքին պէս եղած է միշտ անկայուն, արտակերպոն և աղանդավիտ, նոյնիսկ ամենէն նուիրական գեախններու վրայ, նախ կե՛ն Տիրան Վարդապետը, և այժմու Տիրան Արքեպիսկոպոսը, այսպէս ուզած է արտայայտուիլ մեր կրօնի մեծագոյն իրողութեան, Յիսուսի Յարութեան նկատմամբ:

«Գայթակցութեան քար մը եղած է ... մարմնի յարութեան վարդապետութիւնը: Ամենէն անբանաւոր յայտարարութիւնը կը թուի ան՝ բազմաթիւ մարդերու, ըլլան անոնք Քրիստոսի հօտէն ներս կամ դուրս Քրիստոսի Եկեղեցին բրած ըլլայ և նետած՝ դարերու և մարդերու առջև՝ ճշմարտութեան մը պիտակովը: Կը թուի ան հաւատում մը՝ գրեթէ հայհոյանք՝ մարդկային իմացականութեան դէմ: Կան նոյնիսկ եկեղեցականներ՝ որ խիղճ կ'ընեն անդադառնալու՝ և խօսելու անոր վրայ, նախապահեալ և տգէտ երեւնալու վախէն, ժըմաց պաշտպանելու պայն» (Սիոն, 1955, թ. 5, էջ 140):

Տիրան Արքեպօ. չի հաւատար Քրիստոսի մարմնով յարութեան, զայն նկատելով հայհոյանք և ամենէն անբանաւորը, և կ'աւելցնէ. «Քրիստոսնէութիւնը կ'ըսէ թէ Քրիստոսի գերեզմանը որ Արքաթ օրը խաչուած և մեռած մարմին մը ամփոփած էր իր մէջ, Երկուշաբթի առաւօտուն գատարկ գտնուեցաւ: Այս գատարկութիւնը բացատրող վարկածները այնքան զատարկ են ու ողջմտութեան հակառակ՝ որ նախապաշարեալ մտքի վիճումներ ըլլալէ անդին չեն անցնիր» (էջ 142): »

Ամէն ճշմարիտ քրիստոնեայ գիտէ և կ'ընդունի թէ միւր Փրկիչը Զատիկի առաւօտուն յարութեամբ դուրս եկաւ գերեզմանէն, իր սեփական մարմնովը, անով վերացաւ երկինք և միւկենյան մարմնով վերստին պիտի գայ յարուցանելու մեռածները, ողջերուն հետ դատելու համար զանոնք: Մեր սրբազան հայրապետները ուզած են նոյնիսկ որոշ շեշտ մը դնել Նիկիական հանգա-

նակի Յիսուսի յարուժեան վերաբերեալ համարին վրայ, նշողելով մոլորութիւնը այն կերտելոսնեբուն՝ որոնք կը ժպրհէին քարոզիլ թէ Քրիստոս առանց մարդկային մարմնի բարձրացաւ երկինք:

Մեր Փրկչի մարմնով յարութիւնը կը հաստատուի առաքելական քարոզութեամբ. (լորս աւետարանները, Գործք Գ. 15, Ժ. 40, ԺԳ. 30 ևս: Հռոմ. Ա. 4, Դ. 24 ևս: Պետրոս, Ա. 3, 27, Գ. 21 ևս): Բայց աւելի մանրամասնութեամբ՝ Պողոսի առ կորնթացիս Ա. Թղթին մէջ: Այս կինգ վաւերագրները համաձայն են իրարու հետ, պատմելու համար թէ Յիսուս պարտ ու պատշաճ թաղուելէ վերջ՝ վերակենդանացաւ, թէ իր աշակերտներուն երեւցաւ շատ անգամներ և անոնց տուաւ գերեզմանին վրայ Փրկչութեան բացորոշ համոզումը:

Որովհետեւ, այն համոզումը թէ Յիսուս կրնայ վերապրիլ միայն իր հոգիովը՝ տեղ չէր կրնար գտնել առաքելակներու մտքին մէջ: Յիսուս Քրիստոսի մարմնով վերակենդանումը հաստատելով, առաքելական ուսուցումը — որ այս մասին համաձայն է մեր գարու գիտութեան լաւագոյնս հաստատուած արդիւնքներու հետ — կը պաշտպանէ մարդկային անձին տնւածելի միութիւնը, որ, ոչ միայն չի կերքուիր աւետարանէն, այլ անկէ կ'ընդունի իր իրուլի ներդնակութիւնը, այսինքն այն՝ որ բոլոր գարերու քրիստոնեաներուն խոստացուած է Տիրոջ Յարութեան իրողութեամբ:

Փառաւորեալ Փրկչը նոյն է երկրաւոր Քրիստոսին հետ, միայն իր գործունէութեան պայմանները տարբեր են: Քննադատութիւնը և սոփեստ գիտնականութիւնը չեն կրնար բացատրել թէ ի՞նչ է այս հոգեւոր գործարանաւորութիւնը՝ հարկադրաբար երկրաւոր կենցաղակարգային: Աւելորդ և անիրատաւ է կարծել թէ կարելի է մարդկային հասկացողութեան սահմանով բացատրել թէ Յիսուսի մարմինը գերեզմանի վրայ տարած յաղթութեամբ, կրնց ստուգիլ յառաջատուական փառաւորում մը, ինչպէս ուզած են խորհիլ աստուածաբաններէն ոմանք: Ինչ որ աւետարանական պատմուածքներէն յստակօրէն կ'հրարկացուի, սա է թէ Քրիստոս, երկրաւոր կեանքի պայմանները թօթափելէն ետքն ալ,

իրեններուն երեւցաւ անոնց ընտանի եղած ձևին տակ, գանոնք լաւագոյն կերպով համոզելու համար իր մարմնով Յարութեան իրականութեան մասին:

Ինչքինքը Հայ Եկեղեցւոյ աստուածաբան գաւառնող մեծամիտ Տիրան Արքեպիսկոպոսը տակաւին չի գիտեր թէ թափուր գերեզմանը մեր Տիրոջ՝ բնութեան մէջ իր օրինակը չունեցող գերբնական երեւոյթ մը և իրականութիւն մըն է: Իրրեւ կրաւք և ստեղծագործութիւն: Աստուած, որ ի սկզբունէ արար գրելի և գերկիր, կը շարունակէ ստեղծել: Գիտութիւնը մեծաւալի յարութեան բնեւորոյթ չի ճանչնար, գէթ չի հաստատեր: Յարութիւնը գաղանիք մըն է գիտութեան համար, սակայն Քրիստոնէութիւնն ու Քրիստոնեան կ'ընդունին թէ Յիսուս որ մեռաւ և թաղուեցաւ, վերակենդանացաւ իր մարմնով, և դարձեալ մարդոց տեսանելի, ըմբռնելի, շօշափելի, իմանալի և սիրելի եղաւ: Քրիստոնէութեան մեծագոյն կրաւքը Քրիստոսի անձն է և այդ անձին Յարութիւնը: Յիսուսի մարմնով Յարութիւնն ու աստուածութիւնը իրարու լրացուցիչ եզրեր են, կարելի չէ մին ենթադրել և ընդունիլ առանց միւսին: Ան որ աստուած չէ, չի կրնար ինչքինքը յարուցանել. մեր գերագոյն համոզումն է թէ Յարուցեցաւ Հօր Աստուծոյ յաւիտենակից Բանն է որ իր անձին վրայ մարդկային ժամանակաւոր գոյացութիւնը անհելով հանդերձ՝ ապրեցաւ իրրեւ Աստուած և մարդ միանգամայն, անբաժան պահելով Աստուածութիւնը իր մարդկայինէն և փոխադարձաբար: Մեր փրկութեան համար կամաւորապէս յանձն առաւ ոչ միայն շարժարանըն ու մարդ, այլ նաև երեքօրեայ թաղուելն և ինչպէս անպարագրելի ծնած էր կոյս մօրէ մը, հաճեցաւ պարփակուիլ գերեզմանի մը մէջ՝ և համաձայն իր կանխասացութեան՝ թէ՛ շեղիցի որդի մարդոյ ի սիրտ երկրի գերիս տխու և գերիս գիւղերս (Մտթ. ԺԲ. 40): Մեզի համար մահուան դուր եւ դող գերեզմանը իրեն համար եղաւ կենդանութեան աղբիւր, կամ մայրենի արգանք, որ ընդունեց մեռեալ մը և ծնաւ որչ մարմին մը:

Բայցի աւետարանական և առաքելական պատգամներէն, բոլոր սուրբ հայերը կը

հաւատան թէ Քրիստոս Թարութիւն առաւ գերեզման դրուած Իր սեփական մարմնովը: Որովհետեւ անբաժան էր Աստուածութիւնը: Սակայն մտիկ ընենք թէ ինչ կը գրէ Տիրան Արքեպիսկոպոսը: Մեր օրերու այս մեծ հեղափոխութիւնը, Վերստոս մարդուն հոգին ի սկզբան միս և մարմին եղաւ, բայց ի վերջոյ միս մարմինը չբացաւ . . . ունայնութեամբ զգեցած կարեկիր մարմինը, միզք եղած մասը, ապականութեան ենթակայ էր և եղաւ . . . Անոր մեռնելու վայրկեանը ուրիշ բան չէ՛ եթէ ոչ մտեղէն մարմնի գաղտնիքը Քրիստոսինը ըլլալէ . . . Ոչնչացաւ ան այնպէս՝ ինչպէս կ'ոչնչանայ կիզելի ներքը սաստիկ կրակին մէջ» (անդ, էջ 143-144):

Քրիստոնէութեան գերագոյն իրականութեան և խորհուրդին գէժ նետուած հայհոյութիւններ են ասոնք, կրօնաւորի մը կողմէն՝ որ Յարութեան իրականութեան և խորհուրդին մէջ չբացումէ զատ ուրիշ բան չի տեսներ: Եկեղեցիէն երիցս նոզովուած յայտնի հերետիկոսներ և անհաւատներն անգամ՝ չեն համարձակած բացորոշ կերպով ըսելու այսքան ծիծաղելի անաղութիւններ: Քրիստոնէական հաւատքի հիմնակէտը նկատուած է մեր Փրկչի ստուածային մարմնին անապականութիւնն ու վերականգանութիւնը:

Սակայն շարունակենք լսել, թէ ինչ կ'ըսէ աստուածաբանութենէն ճառող այս մեծ իմաստակը, որ Տիրան Արքեպիսկոպոս ներսոյեան անուսով ծանօթ է մեր եկեղեցականութեան շարքին մէջ, Վերստոս իր արձակած մահուան վճիռը գործադրեց նախ Իր մտեղէն մարմնի վրայ, դատարկելով գերեզմանը մարմինէ, դիակէ, ինչպէս պիտի դատարկուի տիեզերքը մէն նիւթէ, երբ յարիւսանները իրենց լրման հասնին, մինչ զԱյն ճանչցանք այս երկրի վրայ մտեղէն մարմնով՝ Յարութենէն ետք նոյն կերպով չէ որ ունի Ան իր մարմինը: Երբ փրկութեան գործը կատարուեցաւ՝ ալ չկար մարմին մտեղէն, վերջացած էր անոր գերը» (անդ, էջ 144):

Իսկ ի՞նչ կ'ըսեն աւետարանները. «Եւ էր երեկոյ ի միաշարաթւոյ աւուրն, և դրօք փակելովք՝ ուր էին աշակերտքն ժողովեալ վասն ահին Հրէից, եկն Յիսուս և եկաց ի

միջի նոցա, և ասէ ցնոսա. ողջոյն ընդ ձեզ, Իրբե զայս ասաց. եցոյց նոցա զձեռս և զկողսն իւրօ (Յովհ. Ի. 19-20): Դարձեալ նոյն աւետարանին մէջ, «Ապա ասէ ցթովմաս, բեր զմատունս քո և արկ այսր և տես զձեռս իմ, և բեր զձեռն քո և մխտա ի կողս իմ, և մի՛ լինիր անհաւատ, այլ հաւատացեալ»:

Տակաւին, «Ձի՛ խոռովեալ էք, և ընդէ՛ր խորհուրդք ելանեն ի սրբաւ ձեր: Տեսէք զձեռս իմ և զոտս, զի ես նոյն եմ. շօշափեցէք զիս և տեսէք, զի ոգի մարմին և ոսկերս ոչ ունի, որպէս զիսս տեսանէք զի ունիմ: Եւ զայս ասացեալ եցոյց նոցա զձեռսն և զոտս» (Ղուկ. ԻԲ. 38-41):

Այսպէս բոլոր Իր աշակերտներն ու բարեկամները, որոնք տեսեր էին Անոր զերեզմանուրի՛ իր մեռեալ, տեսնելով, լսելով և շօշափելով Ձինքը ինչպէս երբեք, կ'ընդունին Ձայն իրև կենդանի: Բոլոր ալ կը ճանչնան Ձայն, ոմանք՝ պարտելին մէջ, Իր նայուածքէն ու ձայնի շնչովն. ուրիշներ՝ Վերնատան հաւաքումին մէջ, Իր վէրքերէն և սիրոյ սաստէն. այլք՝ ծովակին ափուսքը, Իր սրտապնդող ժպտին քաղցրութենէն, և ուրիշներ տակաւին՝ լոյս երկնքին տակ, կամ խոնարհ յարկի մը տեղանին առջև, Իր անձին երանաւետող ներգործութենէն:

Քրիստոսի մարմնով Յարութեան հաւատքը խորիսին է քրիստոնէական կեանքին, առանցքը Քրիստոնէութեան քարոզութեան և հիմնապայմանը հոգեւորական աստիճանի արժանեաց, կրօնական ապարելի ու է գործիչ երբ չունի Քրիստոսի մարմնով Յարութեան մասին իրական հաւատք, չի կրնար լրել կատարել իր գործը:

Ձի բոււր ասպացոյցներ գոտաւորով վիտնորէն ու ճառել ողևորուած հետորութեամբ, այլ վկայ լինել, խօսիլ ոչ թէ արուեստով, այլ կեանքով: Վկայել՝ կը նշանակէ ականատեսի համոզումով արտայայտուիլ:

Քրիստոսի Յարութիւնը քրիստոնէական կեանքին պէտքունական ճշմարտութիւնն է»։ անոնք որ հոգեկան ներքին փորձառութեամբ, այսինքն իրազգած յայտնատեսութեամբ կրնան վկայել Անոր մասին, առաքելական արժանիքի է որ կը տիրանան:

Առաքեալները, Պետրոսէն մինչև Պողոս, հաւատացած են՝ վասնզի տեսած են, տեսած են՝ վասնզի տեսնելու բան մը եղած է, վասնզի Յիսուս, զոր իսկպպէս տեսած են, իրապէս գերեզմանէն դուրս ելած էր իր մարմնով: Եթէ Քրիստոս Յարութիւն առած չէ իր մարմնով, ոչ միայն մեր մէջ չի կրնար ունենալ այն ներգործութիւնը զոր մենք կ'ենթադրենք, այլ ընդմիշտ բաժնուած կը մնայ իր Եկեղեցիին, ընկզուզուած ըլլալով գերեզմանէն, և մենք, իր կարծեցեալ աշակերտները, առանց Աստուծոյ և առանց յոյսի կը մնանք Եկեղեցիին մէջ:

Իսկ Համբարձումը բնական պսակն է Յարութեան, որուն հետ յաճախ կը շփուի արդէն առաքելական ուսուցումին մէջ: Առաքելական Թուղթերը չեն խօսիր Փրկչի այս վերածնունդին մասին, բայց կ'ենթադրեն զայն, երբ կը հաստատեն Յիսուս Քրիստոսի բազմաթիւ փառաց մէջ: Այսպէս, Յարութեալ Քրիստոսը անկորնչական կեանքի սկիզբը կ'ըլլայ, իր Եկեղեցիին համար, զայն միշտ վեր բռնելով զարեբու ընդմէջէն, մինչև որ օր մը Անոր հետ ըլլայ իր վերջնական յաղթանակի միջոցին, երկնից հանդստեան ու փառքին մէջ:

Արեւի յետ Յարութեան մեր Տէրը նոյն էր և ունէր մարմին և սոկոր. հետեաբար նշովեալ պէտք է նկատել բոլոր այն ապտրժանքները, որոնք կը յանդգնին չարափառ Տիրանին հետ հաշտութեամբ ուրանալ Քրիստոսի մարմնով Յարութիւնը, յայտարարելով թէ Յիսուսի մարմինը ոչնչացած է գերեզմանին մէջ նոր իմ տարրալուծութեամբ:

Մարմին Յարութիւնը նախկին կեանքի մէջ վերահաստատում մը (Restoration) չէ, այլ յայտնութիւն նոր կեանքի մը, նոր ուժերու և նոր գործունէութեան եղանակի մը: Տէրը Յարութիւն առաւ գերեզմանէն, և անոնք որ Ձիւնքը գիտէին՝ ճանչցան թէ Ան նոյն էր:

Մարմիններու յարութիւնը զմեզ գոյութեան նոր փուլի մը մէջ կը գնէ, որու մասին մենք մեր արդի վիճակին մէջ շատ աղօտ կերպով միայն կրնանք գիտնալ: Յիսուսի անձին մէջ մենք կը տեսնենք մար-

դուն ամբողջութիւնը: Իր մարմինը և իր հոգին միասին Յարութիւն առած գերեզմանէն ու փառաւորուած, որ է ըսել թէ բան մը չպակսեցին գատ, վրան աւելցած է փառաւորութիւնը, այսինքն ապականացուն անպական եղած և մահկանացու մասը անմահ: Որով կրնանք եզրակացնել թէ մարմինը էական է մարդուն ամբողջութեանը համար, ըլլայ հոս ըլլայ ապագայ կեանքին մէջ:

Հայ Եկեղեցւոյ մէջ, դարերէ ի վեր, սուղին անգամն է որ եկեղեցական մը կը համարձակի ուրանալ Քրիստոսնէութեան մեծագոյն իրականութիւնը, Յիսուսի մարմնով Յարութիւնը, հակառակ Նիկիական հանգանակի բացորոշ տրամադրութեան, զարուհարեալ, խաչեալ, թաղեալ, յերբորդ աւուր յարուցեալ, ելեալ յերկինս նոզին մարմնով և նստաւ ընդ աջմէ Հօրոյ:

Տիրան հերետիկոսի այս գայթակհղութիւնը տտնին գրաւեց ուղղորութիւնը մեր Եկեղեցւոյ բարձրագոյն գասէն կարգ մը եկեղեցականներու, Նիսէս Արքեպս. Մեղիթթանդեան, Գարեգին Եպս. Յովսէփեան, Միթթարեան հայրեր, որոնք թորգոմ Պատրիարքըն զբաժ իրենց նամակներով և մամուլով դատապարտեցին չարափառը, պահանջելով որ կարգադրուի ան, նկատելով որ հաւատքէ պարպուած եկեղեցականը ամենէն վտանգաւոր և հրէշային տրպն է, զոր կարելի ըլլայ երբեք երեսակայիլ: Թորգոմ Պատրիարքը այդ օրերուն խնայեց իրեն, բայց զագրեցուց զինքը ժառանգաւորաց վարժարանի և Ընծայարանի Տեսութեանէն և դուրս զրկեց զինքը վանքէն:

Այս գայթակհղութիւնը փոխանակ իր վրայ հրաւիրելու մեր եկեղեցականութեան զգուանքն ու զայրոյթը, իր մանկաւեիները աստուածաբանի տրտուոսին արժանացուցին զինքը, և մեր անտեղեակ ու կրտսակիրթ եկեղեցականութիւնն ալ ընդունեց և ուղեց համոզուիլ այս շրջուած իրողութեան:

Ե.



## Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ի Ն Հ Ե Տ

Ժամանակին հետ, ժամանակին պէս,  
Կը հոսին ջուրերդ, գետ նուիրական,  
Ափերուդ վրայ ուռնիներ կախ՝  
Խորունկ կը խոկան.  
Մի՛ վազեր այդպէս, գետ ապերասան,  
Մինչեւ աւարտել երգըս կարենամ:

Յաւերժահարսեր մեկնեցան վաղուց,  
Եզերմներէդ սուրբ,  
Ծառի մը շուրջն մտած կը նայիմ,  
Ջուրերուդ պղտոր.  
Մի՛ սուրար այդպէս, գետ նուիրական,  
Մինչեւ աւարտել երգըս կարենամ:

Խորն հայելիիդ՝ ըսուերներ հազար  
Մութ ու դակահար,  
Եւ տեսիլն Անոր որ զերթ ուխտաւոր,  
Տիղմըդ փոխարկեց լոյսի ֆաղցրածոր.  
Մի՛ վազցներ այդպէս, լոյսերու շարանն,  
Ջուրերդ սրբազան,  
Մինչեւ աւարտել երգըս կարենամ:

Երիւզն հեռուն, փոշիներու սակ  
Կը ննջէ անդոր,  
Չայնն է փողերու, խոր դրդրդաձայն,  
Կը ֆանդուին նորէն ֆաղտները հին,  
Աւարտները նոր,  
Հալած մոխիր է անցեալ փառներու  
Ծովակն այս Մեռեալ.  
Բայց թող խաղաղին անցեալն ու ներկան,  
Մինչեւ աւարտել երգըս կարենամ:

Վրբան մը ինչպէս՝ երկնի դէմ լարուած,  
Լեռն է փորձութեան, չարին տաղաւար,  
Քարերն տակաւին հորաւորներով հին,  
Կախարդանով նոր, հացի չին փոխուած,  
Բայց մարդն այսօրուան,  
Պատառ մը հացի իր խիղճն է ծախած:

Թող ցամփին այլեւս ջուրերդ, նորդանան,  
Երգըս կանգ առաւ,  
Բառերու փոխան, արցունքներ կ'իյնան  
Աչերէս կաթ, կաթ:

Վ.Տ.Ա.Ր.Ա.Ն.Գ.Ի

## Վ Ե Տ Ե Կ Ե Ց Ո Ւ Թ Ի Ե Ն

Քամալի յիսասկին

Վիւսրդ այնպէ՛ս խորունկ կը զգամ ես այս գիշեր,  
 Եւ իմ գիւնըս անոր դիմաց այնպէս աննար...  
 Յաւիդ դիմաց հոգիս ահա ծունկի իջեր,  
 Կը հեծե՞ծէ քեզի համար:

Որք ես մեծցեր, ըսին ինձի, գիտեմ, կը զգամ...  
 Ու հիմա ալ որքեալորի պիտի մընաս.  
 Արհամարհէ կեանքն ու աշխարհ ու ամէն բան  
 Քոյր իմ, որպէսզի դիմանաս:

Կ'ուզեմ սակայն չըկորսընցնես դուն քու կորովդ,  
 Յիսասկին իր քեզի ըլլայ թող քաջալեր.  
 Իր զաւակին ալ սեւեռէ սէրդ ու գորովդ  
 Եւ նորով հոգւոյդ աւերն:

Մ. ՄԱՆՈՒԿԵԱՆ



### ՀԱՅՐԵՆԱԿԱՆԿ

#### ԼՈՅՍԵՐԸ

Թող վառուին լոյսերը մեր բոլոր,  
 Թող լոյսով ողորուի ամէնուր՝  
 Ե՛ւ նամբայ ն՛ւ պուրակ ն՛ւ փողոց,  
 Թող վառուին լոյսերը մեր բոլոր:

Չենք մոռցած տարիներն ահաւոր,  
 Դիշերները դաժան ու մթին,  
 Երբ լոյսի էր կարօտ մեր հոգին,  
 Թող վառուին լոյսերը մեր բոլոր:

Թող վառուին, թող վառուին ամէն օր,  
 Թող ծփան ձիծաղին ամէնքին,  
 Եւ խլուած կեանքի պէս թանկագին,  
 Թող վառուին լոյսերը մեր բոլոր:

ՎԱՀԱՆ ԳՐԻԳՈՐԵԱՆ

## ԿՈՄԻՏԱՍԻՆ

«Երկինքն ամպել է, գետինը թաց է»,  
Անծրե՛ն է երգում, թէ քնարը թո,  
Քնարիդ երգով իջաւ երեկոն,  
Ու երգիդ առաջ իմ սիրտը բաց է :

Դու ի՛նչ կ'անէիր՜էլ ուրիշ քնար,  
Երբ մատնեբուդ տակ սիրտն իմ աշխարհի  
Երգում է այնքա՛ն, այնքան քնքշաբար,  
Որ քնքշանում է եւ սիրտը քարի :

ԱՂԱԻՆԻ



## ՀԱՅՐԵՆԻ ՋՐԵՐԸ

Հայրենի ջրե՛ր ... գաշտում՜ու՜ծորում,  
Յաւերժ կարկաչով խօսում՜են՜նրանք,  
Երանի՛ նրան ով հուն՜է փորում,  
Որ մենք այդ հունով երգենք ու գնանք :

— Երանի՛ նրան, ով արդար ծնւթով  
Փորել է այս խոր ջրանցքն ու առուն,  
Որ մենք կարկաչենք յաւերժի երգով,  
Եւ բերենք մեզ հետ վարդեր ու զարուն :

Երանի՛ նրանց, որ սրտով զուարթ  
Դեռ նոր պիտի գան, նոր հուններ փորեն,  
Որ մենք մտնելով նոր պարտէ՛զ ու արտ՝  
Դառնանք ողկոյզներ եւ ոսկի ցորեն :

Երանի՛ եւ բեզ, որ մեր եզերքին  
Կանաչ խնդութիլն, սէր պիտի երգես ...  
Թէ երգդ էլ նման լինի մեր երգին՝  
Երանի՛ եւ բեզ, հազար երանի :

ՍՈՒՐԷՆ ՎԱՀՈՒՆԻ



ՀԱՅԿՍՏԱՆԻ ՎԱՆՔԵՐ

**Ս. ԲԱՐՔՈՂԻՄԵՆՈՍԻ ՎԱՆՔ**

Ս. Բարթողիմէոսի Վանքը կը գտնուէր Վասպուրականի Աղբակ գաւառին մէջ, Տաճարին ձախակողմեան մատուռին մէջ կը տեսնուէր Հայաստանի առաջին լուսաւորիչ Ս. Բարթողիմէոս Առաքեալի գերեզմանը: Վանքը պատած էր պարսկապետի և աշտարակներով և ունէր բազմաթիւ խուցեր միաբաններու համար:

Ս. Բարթողիմէոսի Վանքին մէջ մշակութային նշանակելի գործունէութիւն մը էլ ծաղկած է: Հոն նստող Վանահայրերէն, որնք միաժամանակ Աղբակի գաւառին առաջնորդներն էին, յիշատակելի են հետեւեալները:

1. — Յովհաննէս Արքեպիսկոպոս, որ 1345ին Մաշտոց մը գրին կու տայ Գրիգոր Գրիբի. — 2. 2. Ոսկեան, Վասպուրականի Վանքերը, Գ., էջ 791:

2. — Տէր Սեփանոս, որուն քնոորդին՝ Պետրոս քահանայ, 1398ին, Ս. Բարթողիմէոսի Վանքին մէջ, Պետրոս գրչին օրինակով կու տայ մէկ Մեկնութիւն Հնգամասեցի Վարդանայ. — Պաշտպան, Յիշտ. ԺԳ. Գրիբի, էջ 621-2:

3. — Մեսրոպ Եպիսկոպոս, 1418. — Փրկալէմեան, Նօտարք, էջ 56:

4. — Յովհաննէս Արքեպիսկոպոս, որդի Ներսէս Բահանայի և Պարթև Պաթուհի, 1438ին կը ստանայ Յայտաւուրք մը. որուն յիշատակարանին մէջ գովուած է իբրև քաջ հովուակետ, ողորմած, աղքատասէր և առատաձեռն. — Աճառեան, Յուլիան 26. Քաւրիկի, էջ 41:

5. — Հայրապետ Արքեպիսկոպոս, 1458. — Ոսկեան, Գ., էջ 794:

6. — Յովհաննէս Արքեպիսկոպոս, 1487-90. — Ծանրկեան, Հնութիւնք Ակնայ, էջ 84 (16): Ս. Թօփճեան, Յուլիան 26. Պաշտպան Վարդապետի, Բ., էջ 51 (75):

7. — Տէր Սահակ, 1557. — 2 Բ. Սարգիսեան, Յուլիան 26. Վեներաբիկի, Ա., էջ 529:

8. — Յովհաննէս Արքեպիսկոպոս, 1611, գովարանուած իբր մանկաներուն և քաջ բարունի. — Ոսկեան, Գ., էջ 796:

9. — Տէր Կիրակոս Բաբունացի, 1646: Սահակ արեղայ կը վկայէ թէ Կիրակոս բաբունացիտ շատ լաւ զարդարած էր Վանքը և ժամասացութեան պահուն քսան երեսուն կարգաշարներ անպակաս էին. — Աճառեան, Յուլիան 26. Քաւրիկի, էջ 104:

10. — Յովհաննէս Վանահայր, 1655. — Ոսկեան, Գ., էջ 796:

11. — Եսայի Վարդապետ, 1659-80: Սահակ Գալիբ Վանեցի, 1680ին, հոս ծաղկած և կազմած է հին Աւետարան մը. — Լալայեան, Յուլիան 26. Վասպուրականի, Բ. 240, էջ 568: Ոսկեան, Գ., էջ 796-7:

Ս. Բարթողիմէոսի տաճարին գմբէթը երկրաշարժէն կը թոփ 1715ին:

Վանքին ալ թեւ, որ փասուած էր երկրաշարժէն, կը նորոգուի 1751ին:

Եկեղեցին և Վանքը կը նորոգուին, 1760ին, Լիմի միաբան Յովհաննէս Մոկացիի և իր եղբորորդի Եղիազարի ջանքերով. — Ոսկեան, Գ., էջ 797-8:

12. — Սեփանոս Վրդ. (Եպս.), 1763-6. — Ոսկեան, Գ., էջ 798-9:

13. — Խաչատուր Վարդապետ, 1771ին կը ստանայ Ներսէս Շնորհաւուրցի գրութեանց մէկ հին ձեռագիրը, 1284ին գրուած. — Աճառեան, Յուլիան 26. Քաւրիկի, էջ 15:

14. — Սեփանոս Եպս. Սալմասեցի, 1778-83. — Ոսկեան, Գ., էջ 800:

15. — Խաչատուր Վարդապետ, 1791-1801, Բարդուէրու Մաղկաքաղ մը կ'օրինակէ 1791ին. — Աճառեան, Յուլիան 26. Քաւրիկի, էջ 25: Ոսկեան, Գ., էջ 800-801:

16. — Իսրայէլ Եպիսկոպոս, 1817-35: Իր օրով Վանքը շատ կը յառաջանայ և կ'ունենայ 13-15 վարդապետ միաբան. — Ոսկեան, Գ., էջ 802: Աճառեան, Յուլիան 26. Քաւրիկի, էջ 9:

17. — Եղիազար Վանահայր, 1860-78: Ս. Բարթողիմէոսի տաճարին մեծ կաթողիկէն նորոգած է. — Ոսկեան, Գ., էջ 803:

**ՅԻՊԵԱՅ ՎԱՆՔ**

Յիպնայ վանքը կը գտնուէր Բզնունեաց գաւառի հիւսիսային արեւելեան կողմը. Սիփանայ սարին գոգը. համանուն զիւղին մօտ, Արծկէ քաղաքէն գէպի հարաւ: Եկեղեցին կառուցուած էր յանուն Ս. Ստեփանոսի վանքին համբաւուր սրբութիւնն էր վասիլ Թազաւորի Ս. Նշանայ Յիպնայ վանքը պատմութեան մէջ կ'երեւի կարծ պահ մը միայն, այսինքն 1393-1451. — Փիրզալէմեան, Նօտարք, էջ 53, 77: Ոսկեան, Վասպուրականի վանքերը, Ա., էջ 135:

Յիպնայ վանքին աստղնորդներուն մասին որոշ տեղեկութիւններ չկան: Կարելի է յիշել հետեւեալ երկու անունները.

1. — Գրիգոր Վրդ. Խլարեցի, Մերեմց, 1417-25, աշակերտ Ապրահունեցի Սարգիսի և Տաթևացի Գրիգորի: Յիպնայ վանքին մէջ նահատակուած է 1425 Մայիս 9ին. — Նօտարք, էջ 53:

2. — Միմաս Եպիսկոպոս, 14<sup>o</sup>0. — Խաչիկեան, Յիշատ. ԺԵ. Դարի, Ա., էջ 644:

Յիպնայ վանքին մէջ գրչութեամբ պարագողներ ալ սակաւ եղած են: Մտնօթ անձերն են հետեւեալները.

Ա. — Գրիգոր Վրդ. Խլարեցի, Մերեմց, նշ. Գրիչ, 1393ին, Յիպնայ վանքին մէջ աւարտած է մէկ Աւետարան, Յովհաննէս քահանայի խնդրանքով. — Խաչիկեան, Յիշատ. ԺԴ. Դարի, էջ 599:

Բ. — Յովհաննէս Կրօնաւոր, Գրիչ, որդի Ամիրի և Մամիսաթունի. 1408ին օրինակած է մէկ Գանձարան, Վարդան Կրօնաւորի փափաքով. — Խաչիկեան, Յիշատ. ԺԵ. Դարի, Ա., էջ 91-2:

Գ. — Մկրտիչ Գրիչ, աշակերտ Թումայ Կրօնաւորի. 1414ին օրինակած է մէկ Կցրդարան, Մկրտիչ քահանայի խնդրանքով. — Ջեռ. Ս. Յ. Թ. 2431:

Դ. — Գրիգոր Վարդապետ, Գրիչ, 1419ին օրինակած է մէկ Աւետարան, Յովհաննէս Գահանայի համար. — Խաչիկեան, Յիշատ. ԺԵ. Դարի, Ա., էջ 224-5:

Ե. — Յովհաննէս Կրօնաւոր, Գրիչ, 1450-57, որդի Յովհաննէսի և Ստոյայի, օրինակած է

1. — Աւետարան, 1450ին, միայնակեաց Կարապետի փոփաքով. — Նօտարք, Թ. 182, էջ 166: Հալախեան, Յուլիան, Ջեռ. Վասպուրականի, էջ 405: Խաչիկեան, Յիշատ. ԺԵ. Դարի, Ա., էջ 644:

2. — Մատոց, 1457ին, տառուաէր Զանիկ-Յովհաննէսի համար. — Խաչիկեան, ԺԵ. Դարի Յիշատ., Մասն Բ., էջ 80:

Ձ. — Յովհաննէս Կրօնաւոր, Տարեգիր, 1451. — Փիրզալէմեան կը ծանօթագրէ, զինքն այնպէս թուի թէ՛՝ սոյն Յաննէս Կրօնաւորն է 182 թիւ Աւետարանի գրիչն. — Նօտարք, էջ 167:

Յիւստակարան Մկրտիչ Գրչի, Ջեռ. Ս. Թ. 2431, էջ 417-8:

Փոռք Ամենատուրք Երրորդութեան Հօր և Որդոյ և Հոգոյն Սրբոյ, որ ետ գաւրութիւն տկարիս հասանելի լի վերջ կ'ըլլար ի վանքս Յիպնայ ընդ հովանեալ Սուրբ Կաթողիկէիս Սուրբ Ստեփանոսի, և վասիլ Թազաւորի Սուրբ Նշանիս, ձեռամբ յօգնամեղ և անարհեստ գրչի Մկրտիչի ի խընդրս սրբանեալ քահանայի Մկրտիչի վայնուան անձին իւրոյ և յիշատակ ծնօղաց իւրոց:

Արդ աղաչեմք զամենհոնեան որք սկսիք ի սմանէ կամ գաղափարէք յիշեցէք ի սուրբ յաջօթս ձեր զհայրն իւր զՅաննէս քահանայ գոթխեցեալն առ Քրիստոս և թողութիւն հայեցեցէք նմա, և զեղբարսն իւր զՄովսէս և զՂազարն. և որ զԱստուած ողորմին ասէ՛ Աստուած իւրն ողորմեցի, ամէն:

Եւ զուսուցիչն իմ զԹումայ Կրօնաւորն յիշեցէք ի Քրիստոս:

Ի թվին ԳԿԴ [ = 1414 ]:

Այլ և օրինակիս շնորհողի Յովհաննէս սրբանեալ քահանայի, Աստուածն ամենայնի պարգևէ նմա զիւր արքայութիւնն՝ իւրն և ծնօղաց իւրոց ամէն: Եւ զձողկեալ գաւազն իւր ընդ երկայն աւուրս ամեն Աստուած: Ամէն և եղիցիս:

Այս ձեռագրին ալ կը պարունակէ Սահակոսի Սիւնեցիի գրած ձեռագրի հետքեր (էջ 274-7), զոր ժամանակին հրատարակած ենք, առնելով մեր թ. 1741 ձեռագրէն (Տեա Լուսկ, 1951, էջ 366):

Ն. ԵՊՍ. ԾՈՎԱԿԱՆ

**ԳՐԱԴՐՈՒԹՅԱՆ**

**“ԼԻԱԿԱՏԱՐ ՔԵՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ**

**ՀԱՅՈՑ ԼԵՁՈՒԻ**

**ՀԱՄԵՍԱՏՈՒԹԵԱՄԲ 562 ԼԵՁՈՒՆԵՐԻ”**

**Ն Ե Ր Ա Ն Ն Ո Ւ Թ Ի Ւ Ն**

ՀՐԱՋԵԱՅ ԱՆՈՒԵԱՆ — ԵՐԵՎԱՆ — 1955, էջ 655

Նոր պարսկերէնը սենի բազմաթիւ բարբառներ, որոնք կը բաժնուին երբք խումբերու:

ա) Կեղրոնական բարբառներ, որոնց զխաւորն է փարսին կամ կրակապաշտ պարսիկներու բարբառը: Փարսինները ըլլալով իսկական պարսիկներու ներկայացուցիչները, լեզուով ալ շատ անաղարտ մնացած են: Մինչդեռ բուն պարսկերէնը, մանձնտական կրօնքի պատճառով, խճողուած է անհամար արաբերէն բառերով, փարսին զրադաշտական կրօնքի շնորհիւ, բոլորովին զերծ մնացած է այդ աւելորդ խառնուրդէն: Փարսինը ցրուած են Հարաւային Պարսկաստանի մէջ, բայց անոնց զխաւոր քաղաքն է Եզտ քաղաքը: Հնդկաստան՝ Պոմպէյ ալ շատ փարսեր կան, բայց անոնք Գուճարաթի կը խօսին:

Ստորե կը ներկայացնենք ամբողջական մատենագրութիւն մը իրանեան ճիւղի մասին, ինչ որ Աճառեան կը կատարէ մասնակի կերպով:

1) Ընդհանրապէս իրանեան ճիւղի մասին՝ Geiger & Kuhn, Grundriss der Iranischen Philologie, 2 հատոր, Strasburg, 1895 - 1901 (աւելուածով մը Օսիթի)րէնի մասին, 1903); H. Reichelt, Iranisch (Geschichte der idg. Sprachwiss. IV. 2), Berlin, 1927; H. W. Bailey, Պարսիկներ (բարբառներ) յօդուածը՝ Encyclopédie de l'Islamի մէջ:

2) Հին պարսկերէնի մասին՝ Meillet-Benveniste, grammaire du vieux - perse, Paris, 1931; Herzfeld, Altpersische Inschriften, Berlin, 1938; R. G. Kent, Old Persian Grammar, Texts, Lexicon, New Haven, 1950; W. Hinz, Altpersischer Wortschatz, Leipzig, 1942:

3) Պահլավերէնի և միջին պարսկերէնի

մասին՝ P. Tedesco, Dialektologie der Westiranischen Turfantexte (Le Monde Oriental, XV, էջ 184 - 258); H. S. Nyberg, Hilfsbuch zum Pehlevi, 2 հատոր, Leipzig, 1928 - 1931; W. Henning, Das Verbum des Mittel persischen der Turfanfragmente (Zeitschrift für Indologie und Iranistik, IX, 1933, էջ 158 - 253); O. Hansen, Die mittelpersischen Papyri, Berlin, 1938, (Abhandl. Berl. Akad. 1937):

4) Պարթեւերէնի մասին՝ A. Ghilain, Essai sur la langue parthe, Louvain, 1939:

5) Պարսկերէնի մասին՝ P. Horn, Neupersische Schriftsprache (Grund. iran. Philologieի մէջ); H. Jensen, Neupersische Grammatik, Heidelberg, 1931; Lambton, Three Persian dialects, London, 1938:

բ) Կասպեան բարբառներ, որոնք կը խօսուին Կասպից ծովի կարաւային և արևմտեան եզերքները, որոնց զխաւորներն են, արեւելքէն դէպի արևմուտք ուղղուելով, մզղանսարանի, սեմևանի, փլափի, քալիւի (91000) և քարեհեց (125000) բարբառները: Պերջինը կը խօսուի Շամախի շրջանին մէջ: Կան մինչև իսկ թաթարախոսներ, որոնք կը բնակին Շամախի Մատրասա, Ղուբայի Խաչմաս և Քիլիվար, Ղլլարի Բեքիթէյ կամ Ղարաշալի գիւղերը:

1) Կասպերէնի մասին՝ A. Christensen, Contribution à la dialectologie iranienne, Copenhagen, 1930:

գ) Բալխի բարբառներ, որոնք կը կազմեն իրանեան լեզուներու հրախոս արեւելեան ճիւղը և սահմանակից են մէկ կողմէն թուրքերէնին և միւս կողմէն հնդկերէնին: Այս բարբառները կը տարբերին տաճիկներու բարբառէն (այր թուրքիստանի բնիկ իրանցիներուն բարբառն է) և ասով ցոյց կու տան թէ, Բամիլի շրջանի այս պարսիկները բուն իրանցի պարսիկներն են, որոնք փարսիւով արարական արշաւանքէն, օգտատանած են այս լեռները: Անոնք աւելի երկար պահած են բնիկ զրադաշտական կրօնքը (սորս հետքերը մինչև և այսօր ալ կը մնան իրենց մէջ) և աւելի ուշ մանձնտական դարձած են: Այս խաւոր բարբառներն են՝ սարիխուլի, Երվանի, վիսի, իելլաւի, գիբակի, մինչակի, ճիլգահի, խովար, բուլայի, Բուսանի, սակըլիչի:

1) Բամիրեան բարբառներու մասին՝ W. Lentz, Pamir - Dialekte, Göttingen, 1933; H. Sköld, Materialien zu den iranischen Pamirsprachen, Lund, 1936; G. Morgenstierne, Indo

-iranian Frontier Languages, Չ Կատոր, Oslo, 1929-1938:

2) Զեմսերեմ, որ աւանդուած է մեզի Ավեստայի մէջ. (չբաղաճտական կրօնքի սուրբ գիրքը, որ կը վերագրուի Զրադաշտին): Թէ մ'ըր կը խօսուէր այս լեզուն և թէ ինչ հնութիւն ունի Ավեստան՝ յայտնի չէ: Ներկայ բարբառներէն ոչ մէկը կապ ունի իրեն հետ, որով անոր բնակավայրը անծածօթ կը մնայ, բայց միևնոյն ժամանակ կարելի է հետեցնել այս իրողութիւնէն, որ զենտերէնը ընդարձակ տարածութեան վրայ չէր խօսուեր: Երջան մը գիտունները զենտերէնը կը համարէին մարերու լեզուն, ուստի խօսուած Մարաստանի մէջ, որուն համաձայն կը թուի այն աւանդութիւնը, թէ Զրադաշտը ուրիցի է: Ապա կարծեցիկն թէ Ավեստայի լեզուն է. (Պարթևաստանէն զէպի արեւելք, Բամիրի և Հինաստրոնջի միջև), ըստ այսմ զայն կը կոչէին շին պակսերեմ: Բայց այժմ գիտունները այս կարծիքն ալ կը մերժեն և աւելի ևս կը գորանայ այն տեսակէտը, թէ Ավեստայի լեզուն կը պատկանի Պարսկաստանի հիւսիս արեւելեան շրջանին: Ավեստան բազկացած է երկու մասերէ: Հնագոյնն են Gāthāները, որոնք լեզուն իր հնութեամբ ետ չի մնար Վէտաներէն և երբեմն նոյնիսկ կը գերազանցէ զանոնք. երկրորդ՝ ամբողջ մնացեալ մասը որ աւելի նոր լեզունով է և ինչպէս կ'երևի, հեղինակներու գործածական լեզուն չէր, այլ ուսումնական լեզու մը, ինչպէս գրաբարը մեր նոր գրականութեան շրջանին: Ավեստան նախապէս գրուած է արաբական աղբառ այբուբենով, յետոյ աւանդական սխալ արտասանութեան համաձայն, տառադարձուած է զենտերէն այբուբենով: Մեզի կը մնայ միայն Ավեստայի մէկ մասը զենտական այս սխալ տառադարձութեամբ և հետեւաբար ճիշդ գաղափար մը չի տար հին զենտերէն լեզուի մասին: Զենտերէնէն մեզի աւանդուած է 4000 բառ: Ավեստան գրուած պէտք է ըլլայ ն. Ք. 7րդ. դարուն:

1) Ավեստայի մասին՝ Bartholomae, Altiranisches Wörterbuch, Straburg, 1904 և Zum altiranischen Wörterbuch, (Indogermanische Forschungen, XIX, Beiheft, 1904); H. Reichelt, Awestisches Elementarbuch, Heidelberg, 1909; Benveniste, Les infinitifs avestiques, Paris, 1935; Morgenstierne, Norsk

Tidsskr. for Sprogvid. XII, (1949), էջ 30-82; Bailey, Zoroastrian Problems, Oxford, 1943:

3) Տանիկերեմ, Տանիկիտանի լեզուն է, Ունի զիգարուեստական, իմաստասիրական, պատմական և կրօնական ճառի գրականութիւն: Ժամանակակից արեւելագէտներէն ոմանք կը կարծեն թէ Տանիկիտանը Ավեստայի հայրենիքը եղած է և թէ տանիկերէնն ալ Ավեստայի լեզուի ժառանգն է: Լոկ կարծիք մըն է ստիկա, որ լեզուական տուեալներով չ'ապացուցուիր: Իրականին մէջ, տանիկերէնը և պարսկերէնը այնքան մօտ են իրարու, որ պէտք է հիթազրիլ որ անոնք երկուքն ալ աւելի հին լեզուի մը տարբեր ժառանգներն են:

4) Անիլաներեմ, բնիկները կը կոչուին Pashto: Այս լեզունով կը խօսին չորս միլիոն հոգի, որոնք գլխաւորաբար կը բնակին Աֆղանիստանի մէջ. բայց Աֆղանիստանի ամբողջ ժողովուրդը աֆղաներէն չի խօսիր, այլ կը խօսի նաև ուրիշ իրանեան լեզուներ: Աֆղաներէնը կազմութեամբ աւելի մօտ է զենտերէնին և ոչ թէ հին պարսկերէնին, ինչ որ նոր պապացոյց մըն է այն մասին թէ զենտերէնը Մարաստանի լեզուն չէ: Գրականութիւնը սկսած է 16րդ. դարէն և բաւական ծաղկած է: Այժմ շատ հարուստ է ժողովրդական գրականութեամբ:

1) Աֆղաներէնի մասին՝ G. Morgenstierne, Report on a Linguistic Mission to Afghanistan, Oslo, 1926 և An Etymological Vocabulary of Pashto, Oslo, 1927; W. Lentz, Z. D. M. G. (1937), էջ 711-732 և 95, 1 (1941), էջ 117-123:

5) Պելուներեմ, կը խօսուի Աֆղանիստանի և Հնդկաստանի միջև, մինչև Ինչոս գետը: Բայց պելուներիսը ցրուած են նաև հիւսիսէն՝ մինչև հնորասան և հարաւէն՝ մինչև Արաբական ծով: Այս լեզուն նման է Պարսկաստանի հիւսիս արեւմտեան բարբառներուն և փոխադրուած է այդ շրջանէն:

1) Պելուներէնի մասին՝ W. Geiger, Etymologie des Baluci և Lautlehre des Baluci, München, 1891; G. Morgenstierne, Norsk Tidsskr. for Sprogvidi, մէջ, V. 1932:

6) Քիււսերեմ, կը խօսուի Եփրատի եզերքէն և Ասորիքէն մինչև Քիւրմանշահ, հնորասան և Աֆղանիստան, և Միջագետքէն մինչև

չև նոր - Պայազլուտ Անոնց կենդանազայրը  
 Զարուտ լեռներու շրջանն է: Քիւրտերը հին  
 ցեղ են, ապահովաբար նոյնն են Քսենոփոնի  
 Καρδογχοί, ասորիներու qordo, հին հայոց  
 Կործոյ կամ Կորզուացի կոչուած ցեղին հետ:  
 Անոնք բաժնուած են բազմաթիւ աշխրէթ-  
 ներու, որոնք շատ անգամ իրարու հետ  
 թշնամական յարաբերութիւն ունին: Անոնց  
 ամենախիտ բնակութիւնն է Աղեղքէն մինչև  
 Ուրմիա, Մակու և Քիրմանշահ: Քիւրտե-  
 րէնը շատ մօտ է նոր պարսկերէնին և ունի  
 բազմաթիւ բարբառներ: Բարբառներու տար-  
 բերութիւնը աւելի կը շեշտուի անո՞վ որ,  
 գեռ չունին ազգային միութիւն, գրական-  
 նութիւն և ընդհանուր գրական լեզու: Մա-  
 նօթ բարբառներէն գլխաւորներն են՝ Կուր-  
 մանցի՝ որ բուն քիւրտերէնն է. Ջազա, Իմլի,  
 Քիրմանցահի: Քիւրտերու մէկ առանձին  
 ճիւղը կը կազմեն Տերսիսիցիները, որոնք  
 մահաւատական չեն և կը խօսին զազայերէնի  
 մէկ տեսակը: Բոլորովին առանձին են նաև  
 Արիսիները, որոնք բաժնուած են երկու  
 հատուածներու. մէկ մասը կը բնակի Մու-  
 սուլի շրջանը, իսկ միւսը՝ Արագածի լան-  
 շերուն: Անոնք ունին առանձին կրօնք, որ  
 յայտ յայտնի չէ: Կը խօսին քիւրտերէն,  
 իսկ վերջին տարիները արտաբն ստեղծե-  
 լով, սկսան մշակել իրենց լեզուն:

1) Քիւրտերէնի մասին՝ K. Barr, Kur-  
 dische Dialekte, Iranische Dialektaufzei-  
 chnungen aus dem Nachlass von T. C. An-  
 dreasi մէջ (Abhand. Geselsch. Wiss. zu  
 Göttingen III, 11), Berlin, 1939:

7) Սուխրեհն (224000), կը խօսուի Մի-  
 ջին Կովկասի լեռներէն մինչև Թիւրքի մօ-  
 տերը: Դիտաւնները կը հաստատեն թէ սոթ-  
 ները հին սկիւթացիներն են, որոնք սար-  
 մանտացիներու և ուրիշ իրանական ժողո-  
 վուրդներու հետ կը բնակէին հնագոյն ժա-  
 մանակ ամբողջ Հարաւային Ռուսաստանի  
 շրջանները, ապա սլաւոնները զիրենք քշե-  
 ցին այդ շրջանէն: Նոյնիսկ Օսեթ բառը կը  
 ծագի Ալիւքիա ձևէն: Հին պատմագիրները  
 շատ բան աւանդած են մեզի այս ժողո-  
 վուրդի մասին: Բացի զանազան յատուկ  
 առուներէն, Հերոդոտը կու տայ մեզի մի  
 քանի սկիւթական և սարմատական բառեր,  
 որոնք բոլորը կը բացատրուին իրանեան ար-  
 մատներով և յատկապէս օսեթէնով: Որինակ՝  
 սկիւթական - furtas, որ կը գտնենք յոյն

պատմիչներու աւանդած սկիւթական յա-  
 տուկ անուններու մէջ, ճիշդ ու ճիշդ նոյն  
 է օս. furt արդիո՞ր բառի հետ: Օսեթէնը կը  
 մօտենայ մէկ կողմէն սոկտերէնին և միւս  
 կողմէն Ետրիսպի բարբառին, որ կը խօսուի  
 այժմ Սամարղանտի արեւելեան կողմը:

1) Սուխրեհնի մասին՝ V. Miller, Die  
 Sprache der Osseten, 1904 (Grund. Iran.  
 Philologieի մէջ); Baiev և Lentz, Mitteil.  
 der Semin. für Orient. Spr. XXXVII, 1934,  
 էջ 161; Bailey, Trans. Phil. Soc., 1945, էջ  
 1-38:

8) Սուխրեհն, հին Պարսկաստանի Սոկ-  
 տիանիա նահանգի լեզուն է. (մայրաքա-  
 ղաքն է Maracanda, արդի Սամարղանտ),  
 որ կորսուած էր մինչև վերջին ժամանակ-  
 ները: 1900-10 թուականներուն երևան  
 եկու շինական Թուրքիստանի՝ քանի մը  
 բնագիրներու մէջ, մէկ մասը քրիստոնէա-  
 կան և մեծ մասը պուտտայական նիւթերու  
 վերաբերեալ, որոնց թուականն է առաջին  
 դարէն մինչև 9րդ. դար: Այս լեզուն ալ կը  
 պատկանէր սկիւթական խումբին և մօտիկ  
 աղջականն էր օսեթէնին: Միջին դարերուն  
 մեծ տարածութեան վրայ կը խօսուէր և  
 ամբողջ Կեդրոնական Ասիոյ միջազգային  
 լեզուն էր. սկիւթով Սոկտիանիայէն կը տա-  
 րածուէր մինչև Մանշուրիա և Չինաստանի  
 սիրտը, և հասու բաւական բարձր քաղա-  
 քակրթութեան: Իր ներկայացուցիչն է այ-  
 սօր Ետրիսպի բարբառը:

1) Սուխրեհնի մասին՝ Essai de gram-  
 maire sogdienne I, R. Gauthiotի կողմէ, Pa-  
 ris, 1914-1923; II, E. Benvenisteի կողմէ,  
 Paris, 1923; W. Henning, Ein manichäisches  
 Bet- und Beichtbuch (Abhand. Berl. Akad.),  
 Berlin, 1937; E. Benveniste, Textes sogdiens  
 de la Mission Pelliot, Paris, 1940; Henning,  
 Bull. School Orient. Stud. XI, (1946) էջ 713  
 և XII, (1948) էջ 601:

9) Սուխրեհն, նոյնպէս երևան եկաւ Թուր-  
 քանի պեղումներուն ժամանակ. բազմաթիւ  
 բնագիրներով, զոր աւանդած են Ոսթիանի  
 պուտտայականները: Յաճախ այս լեզուն  
 անորոշ բառով կը կոչենա Արեւելեան իրանե-  
 րէնա և մօտիկ է սոկտերէնին:

10) Մարերեհն, Մարաստանի լեզուն է:  
 Մարաստանը կը տարածուէր Ուրմիոյ լիճէն  
 արեւելք՝ մինչև արդի Պարսկաստանի կեդ-  
 րունը, մայրաքաղաք ունենալով Էկպատանը:

որ ներկայ շամատանն է: Մարերու լեզուն յայտնի է մեզի, բայց ստոյգ է որ անոնք արիական ճիւղին կը պատկանէին: Ն. Ք. 549ին, Պարսիկները, որոնք Պարսից ծոցի եզերքը բնակող ժողովուրդ մըն էին, բարձրացան զէպի կիւսիս և Մարերու պետութեան վերջ տուին: Յեղակցութիւնը և անշուշտ լեզուի նմանութիւնը պատճառ դարձան, որ Մարերը շուտով ձուլուին Պարսիկներու մէջ և մարերէնը բոլորովին անհետացաւ:

Աճառեան չի յիշատակեր Խորազմերէնը կամ Խուարզմերէնը, Խորազմի կամ Խուարզմի բարբառը, որ մեզի ծանօթ է արաբական դատաստանական գաշնագրերու մէջ յիշատակուած կարգ մը մեկնութիւններով և նախագատութիւններով: Արաբական գիրերու արտագրումէն դատելով, կարելի է ենթադրել թէ Խորազմերէնը գրացի է Սոկոտերէնին:

Ուրիշ բարբառ մը, որուն տակաւին ո՛չ անունը և ո՛չ տառերը որոշապէս կաստատուած են, երեան եկաւ Հեֆթալեան կամ աջիկի - Սիլիթեան թագաւորներու (Գուցանա, Ք. Վ. 2րդ. 3րդ. դարուն դարերուն) գրաձեռնու առասպելներով և կարգ մը տակաւին չկարդացուած ձեռագրական բեկորներով: Այսուրեք կը գրուի ձախէն աջ և կը ծագի յունական այբուբենէն: (Տես, A. Meillet & M. cohen, L. M., էջ 30:

1) Խոթաներէնի մասին՝ H. W. Bailey, Codices Khotanenses, Copenhagen, 1938 & Khotanese Texts, I, Cambridge, 1945; S. Konow, Primer of Khotanese Saka, Norsk Tidsskr. for Sprogvid., XV, 1949; էջ 1-136:

2) Խորազմերէնի մասին՝ W. Henning, Zeitschrift der deutschen Morgenland, Gesellschaft., 1936, յաւելուած էջ 30-34:

3) H. Junker, Drei Erzählungen aus Yagnōbi, Heidelberg, 1914 & Arische Forschungen Yagnōbi - Studien, Leipzig, 1930: O. Hansen, Essai de déchiffrement, La Nouvelle Clivio մէջ, III, էջ 41-69: Տես A. Meillet & Marcel Cohen, L. M., էջ 70-71:

Գ. — Թոխարական նիւղ. — Այս ճիւղը մինչև վերջին ժամանակները անծանօթ էր: 1892էն մինչև 1910 Զինական Թուրքիստանի և Թուրքանի շրջաններուն մէջ գիտական խուզարկութիւններ կատարուելով, երևան եկան քանի մը անծանօթ լեզուներ զանա-

զան ձեռագրիներու մէջ: Անոնց մէջ կային նաև A և B երկու իրարու շատ մօտիկ բարբառներ, հրկուքն ալ հնդկարական միևնոյն մօր պաւակ, որոնք խօսուած էին Քուչա, Կարշար և Թուրքան գաւառներու շրջանները, այսինքն կին Պակարիոյ մէջ, Կիտունները համաձայնեցան A և B լեզուները կոչել թոխարեան, Bն մանաւանդ անուանելով Բուչերեան: Այս անունը նախ գտնուեցաւ չինական մատենագրութեան մէջ Tu-ho-lo ձևով և հնդիկ մատենագրութեան մէջ Tukhāra ձևով: Այս ձևերու հետ նոյնն են Ստրաբոնի Ύχάροι և Խորնայիտի Ալխարհագրութեան մէջ յիշուած Թուխարի ժողովուրդը՝ Թուրքիստանի և Սոկոտանիոյ կողմերը: Վերջապէս նոր գտնուած բնագրիներու մէկու թուրքերէն թարգմանութեան մէջ յիշուած է Tokri ձևը:

Թոխարերէն ձեռագրիները բարբառաբար գրուած էին հնդկական այբուբենով, որոնց կցուած էր միևնոյն ժամանակ հնդկերէն թարգմանութիւնը: Այսպէսով, գիտունները կրցան դիւրաւ կարդալ և լուծել այս անծանօթ լեզուն և ճշգիւ անոր դիրքը հնդկարական լեզուախումբին մէջ: Թոխարերէնը շատ հին վիճակ մը կը ներկայացնէ: Իր բառամիջքով ան կը գտնուի պալիթիկ-սլաւական և յոյն-հայ ճիւղերու միջև, բոլորովին հետև արիական խումբին:

Քուչերէնը կը խօսուէր Քուչայի մէջ մինչև 7րդ. դար, իսկ A բարբառը տեւած է մինչև 10րդ. դար: Տես A. Meillet, Le tokharien, Indogerm. Jahrb. I, մէջ 1914; E. Sieg, W. Siegling - W. Schulze, Tocharische Grammatik, Göttingen, 1931; S. Levi, Fragments de textes koutchéens, Paris, 1933; E. Schwentner, Tocharisch, Berlin, 1935; E. Benveniste, Tokharien et indo-européen, (Festschrift H. Hirt, II, մէջ, 1936, էջ 227-240); H. W. Bailey, Ttagara (Bull. of the School of Orient. Studies, VIII, մէջ, էջ 883); W. Henning, Argi and the Tokharians (Նոյնը IX, 1938, էջ 545; E. Schwentner, Z. D. M. G. N. F. XVIII, մէջ, 1939, էջ 76); H. Pedersen, Tocharisch, Copenhagen, 1941; Henning, Asia Major, I, (1949), էջ 158-162: Տես A. Meillet & Marcel Cohen, L. M., էջ 72:

ԱՆՈՒՇՄԱՆ ՎՐԴ. ԶՂԱՆԵՆԻՆ (Շարունակելի՛ր 8)

## ԵՐՈՒՍԱՂԵՍԻ «ՏԱԳՆԱՊ»Ը ԵՐԷԿ ԵՒ ԱՅՍՕՐ

ԴԷՊԻ ԷՋՄԻԱԾԻՆ — Նորին Ս. Օծութիւն, Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգէն Առաջին, 1956 ի Ապրիլէն սկսեալ մինչև Սեպտեմբեր 15, աւելի քան տասներկու հեռագրիներով, Ս. Աթոռոյ Տեղապահը Մայր Աթոռ, Էջմիածին կը հրաւիրէր, խորհրդակցելու Անթիլիասի հարցին շուրջ: Այս խորհրդակցութեան ներկայ պիտի ըլլային Նոյնպէս Կ. Պոլսոյ Գարեգին Պատրիարքը եւ Անթիլիասէն Գերենիկ Սրբազանը: Հակառակ Ամենայն Հայոց Կաթողիկոսին տուած իրենց խոստման, վերոյիշեալները պիտի յետաձգէին իրենց ճամբորդութիւնը ի Ս. Էջմիածին, առաջինը իր ծունկերու յաւիտենական յօդացաւը, իսկ միւսը իր ամենուն ծանօթ զբաղումները պատրուակելով: Հետեւաբար պոչաւոր սուտ մըն է Հոկտեմբեր-Նոյեմբեր ՍՄՆԻ այն յերիւրանքը, թէ Տեղապահը առանց Միաբանութիւնն ու Պատ. Տնօրէն Ժողովը տեղեակ պահելու կը մեկնէր արտասահման:

Տեղապահի Էջմիածին մեկնելէն շարաթ մը առաջ, Հոգ. Տ. Ծահէ Վրդ. Աճէմեանը Պոլիս՝ Գարեգին Պատրիարքին կը հանդիպէր, ստուգելու թէ Նորին Ամենապատուութիւնը Ս. Էջմիածին պիտի մեկնէ՞ր: Պատրիարքը կը յայտնէր Ծահէ Վարդապետին, թէ եթէ Տէրը կամենար, քանի մը օրէն Էջմիածին պիտի ըլլար: Յետոյ միայն յայտնի պիտի դառնար թէ ինչո՞ւ Տէրը չէր կամեցած եւ թէ ինչո՞ւ Նորին Ամենապատուութիւնը կը խաբէր Ծահէ Վարդապետը, զլսելով իր հասակէն աւելի մեծ այս սուտը: Իսկ Գերենիկ Եպիսկոպոսը, զէջ առեւտրականի իր համբաւին պատճառաւ, կը զգուշանար իրեն համար արգելուած այդ գօտիէն ներս մուտք գործելու:

Ս. Աթոռոյ Տեղապահի բացակայութեան, Տիրան Սրբազանին, իրրեւ արժանի վարձատրութիւն իր շահատակութեանց, կը հրահանգուէր Յորդանանի Կառավարութեան կողմէ հեռանալ երկրէն: Յորդանանէն իր արտաքսման պատճառը ծանօթ զրպարտագիրը չէր, ինչպէս այնքան ծիծաղելիօրէն կրկնել ուզեցին իր խայտարղէտ մանկաւիճիկները, որովհետեւ այդ գրութեան թուականէն աւելի քան վեց ամիսներ առաջ, Յորդանանի Ներքին Գործոց Նախարարութիւնը չէր ուզած նորոգել երկիր մնալու իր արտօնագիրը եւ երկիցս հրահանգած էր որ ան մեկնի Յորդանանէն: Թէ Տիրան Սրբազանն ու իր համախոհները ի՞նչ միջոցներով կը փորձէին երկարածել Յորդանանէն ներս իր բնակութիւնը, ատիկա իրենք շատ լաւ գիտեն, ինչպէս տեղեակ են բոլոր անոնք՝ որոնք գործակատարներն էին այս շահաւէտ առեւտուրին:

Բարձրագոյն Առեւանը ընաւ չեղեալ չէ նկատած Տիրան Սրբազանի երկրէն հեռանալու հրամանագիրը, ընդհակառակն, խնդիրը քննելէն յետոյ, վերստին Ներքին Գործոց Նախարարութեան կը վերադարձնէր ի նկատառումն պարտ ու պատշաճի. իսկ այս վերջինը հարցը անգամ մը եւս աչքէ անցնելէ վերջ, կը վերահաստատէր իր վճիռը եւ զայն կը յղէր Երուսաղէմի Աւսմ. Կառավարիչին ի գործադրութիւն:

Տեղապահի բացակայութեան, Տիրան Սրբազանը արտասահմանէն, իր ծախքով, ըրելի պիտի տար իր ութ համախոհ եկեղեցականները, բռնագրաւման գործը դաւադրաբար միասին կարենալ ընելու համար: Դուրսէն այս եկողներուն պիտի միանային հանրապետականի մը վարձատրուածներ եւ բռնութեան ներքեւ զիջողներ, գումարելու համար այն Ժողովը՝ որ այդ օրերու ՍՄՆԻ մէջ «պատմական Ժողով» կոչուած է: Հիմար նրբելով իրր թէ Կանոնադրութեան ճիշտ յօդուածի մը վրայ, իրաւունք կը տրուէր մի ոմն Սուրէն Եպիսկոպոսի, Հոկտեմբեր 2ին, Ընդհ. Ժողովի հրաւիրելու Միաբանութիւնը: Այդ Ժողովը իրապէս «պատմական» պիտի մնայ Երուսաղէմի Պատրիարքութեան տարեգրութեան մէջ, իր ապօրէն ու խայտառակ արարքներուն համար, որուն դժբախտ

դերակատարը միայն Սուրէն Եպիսկոպոսի նման անգէտ մը կրնար ըլլալ : Անշուշտ այս խամաճիկը շարժման մէջ դնուլը, իր ետեւը կեցող չար ոգին էր, բայց զինքը վարձողներու կամքին համաձայն շարժուլ՝ բոլորիս ծանօթ ողորմելին :

Կանոնադրութեան ակնարկուած ճղը յօդուածը ուրիշ բան է բայց Ա.Յենակով Կ.Ս.Ս.Ս.Ս. ընդհանուր գլուխին ներքեւ եղած կարգ մը ցուցումներ, ժողովը վարելու կերպին հետ կապուած, ուր որոշապէս կ'ընտրի թէ Պատրիարք, Տեղապահ, իսկ Պատրիարքի ամբաստանութեան պարագային, Պատրիարքական Փոխանորդը միայն կրնան հրաւիրել Միաբանութիւնը Ընդհ. ժողովի :

Հետեւաբար կը հարցնենք, թէ մի ոմն Սուրէն Եպիսկոպոսը ի՞նչ հանգամանք ունէր, Պատրիարք էր, Տեղապահ էր, թէ ոչ Պատրիարքական Փոխանորդ, եւ ինչ իրաւասութեամբ կ'արտօնէր ինքզինքը Միաբանական Ընդհ. ժողովին նախազգացելու, օրինաւոր Տեղապահի բացակայութեան, երբ այս վերջինը Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրաւերով էջմիածին մեկնած էր : Հետեւաբար մենք եւս համաձայն ենք թէ այդ ապօրէն ժողովը իրապէս «պատմական» էր, իր աննախընթաց խայտառակութեանը համար, իսկ անոր ամտակարարը, նենգամիտներու աղտոտութիւնը մաքրող ծանօթ բուրի կտորը, որ չկրցաւ երբեք զգալ տարողութիւնը իր արարքին :

Չենք խօսիր տակաւին, Միաբանական Ընդհ. ժողովի օրինաւորութիւնը լրացնելու համար, գործադրուած բանութիւններէն, ստիպելու Եպիսկոպոսներն ու Վարդապետները որ ժողովարար հան : Վարդապետներէն մին Չամ Քաղէն՝ կռնակի վրայ կը բերուէր, ուրիշ մը Սուրբ Յարութեան վերմակի մէջ փաթթուած մինչեւ Վանք կը բաշխուտուէր, եւ տակաւին ուրիշներ ծեծով եւ հրմշտուքով կ'առաջնորդուէին ի Պատրիարքարան, Վանքին ու Միաբանութեան տէր դարձած անպատասխանատու սինչորներու միջոցաւ : Եւ այս բոլորը անոր համար, որպէսզի օրինաւոր Տեղապահը վար աւնըւէր, եւ նոր օրերու փրկիչ Տիրան Արքազանը ընտրուէր, միջնորդութեամբ դպրոցական մանուկներու եւ կիներու եւ օրհնութեամբ Սուրէն Եպիսկոպոսին, որոյ վայել է փառք յաւիտեանս . ամէն :

Միաբանութեան այն տասնեկէս անդամները, գլխաւորութեամբ Տիրան Արքազանի, որոնք Սուրէն Եպիսկոպոսին կը դիմէին, Միաբանական Ընդհ. ժողով գումարել տալու համար, գիտէին թէ ինչ կ'ընեն եւ թէ՛ ինչո՞ւ համար այդ ապօրէն գործին կը լծէին Միաբանութեան պիտակաւոր երիցագոյնը : Կացութեան միակ անգիտակիցը, նախամեծար նկատուող եղկելին էր, որ չէր կրնար անդրադառնալ թէ նախազգահութեան աթոռին համար հոգի տուող Տիրան Արքազանը ինչո՞ւ իրեն կը զիջէր այդ պատիւը, եթէ անիկա իրապէս պատուաւոր գործ մը եղած ըլլար :

Միաբանական Ընդհ. ժողովի առերեւոյթ օրակարգը Ս. Աթոռոյ տնտեսութեան եւ Տիրան Արքազանի վտարման հրահանգի պարագաները կը կազմէին, սակայն բուն օրակարգը դաւադիրներու մտքին մէջ, Տեղապահը վար առնելու հարցն էր, որուն համար կը կազմակերպուէր այս ապօրէն ժողովը, իրեն առաջին արար գալիք խայտառակութեանց : Տակաւին «պատմական» այս ժողովը իր գահաճառանքով լեցուն վկայութիւնները պիտի արժանազդէր Տիրոջ բազմապարս Ժառանգին, Տիրան Արքազանի համար, Վարք Արքեպի մէջ մեծարուած սքանչելագործ սուրբերէ ստուերի մէջ ձգելու աստիճան : Իսկ թէ Տիրան Արքազանը որքա՞ն ատեն պիտի կրնար անթառամ պահել իր ճակտին շուրջ հիւսուած ժողիկներու այս դրասանգը, ասիկա «պատմական» ժողովի ատենագրութեանն քաղելու պէտք չունինք, Ս. Աթոռոյ նախընթաց չորս տարիներու իրազարմութիւնները բաւական են ըսելու թէ այս նոր առաքեալի տօնը ինչպէս հանդիսաւորելու է :

ԱՐՏԱՔՍՈՒՄ . — Ինչպէս յիշեցինք, Տիրան Արքազանի Յորդանան մնալու բոլոր ճիգերը ապարդիւն պիտի մնային : Հոկտեմբեր 9ին (1956) ներքին Գործոց նախարարութեան հրահանգով կը վտարուէր երկրէն իրեն անբաղձալի, մէկը որ իր փառասիրութեանց հաշտոյն, երուսաղէմի Արքոց Յակոբեանց Միաբանութիւնն ու Վանքաբնակ

ժողովուրդը երկու հակադիր ճակատներու պիտի բաժնէր, այսինքն իր հոտած հակկիթը եփելու համար՝ պիտի յօժարէր ուրիշներու տունը կրակի տալ :

Վտարուողը սակայն յաջողած էր գործելու իր աւերը, թէ՛ Միաբանութենէն ներս եւ թէ՛ ժողովուրդին մէջ : Կնամբով կազմակերպուած էր դաւը, գնուած էին խիղճները, գործի վրայ էին պողտոր ջուրերու որսորդները, հեռահայեաց շահերով եւ ակնկալութիւններով : Հաշուեյարդարի ելած էին պարտուածներն ու վրեպածները : Չենք խօսիր տակաւին միջնորդներու, պնակալէճներու, սակարկողներու եւ պատուաւոր ու անպատիւ մուրացկաններու այն վոճմակի մասին, որոնք Տիրան Սրբազանի եւ իրեններու մնայուն գործակատարներն ու պահանջատէրները պիտի մնային, կողոպտելով զենքը իր հոգիէն ու գրպանէն հաւասարապէս :

Մեծ հրծիգի վտարումէն յետոյ, վերոյիշեալ նախանձանդութիւններով լեցուած ամբողջ, աւելի ճիշդ գայն վարողները, բողոքի եւ ցոյցի պիտի ելլէին, գլխաւորուած «Ընդհ. Գործոց Վարիչ» Սուրէյն Եպիսկոպոսի կողմէն : Տակաւին ցոյցի եւ բողոքի թափօրը երուսաղէմի կառավարչին չդիմած, Վանքի բակին մէջ հաւաքուող ամբողջը, կաթսային մէջ եռացող կուլորի նման, ինքն իր վրայ պիտի գալարուէր, թուք ու հայհոյանք ծախթելով մարդոց հասցէին, որոնք նուագազոյն երեսուն տարի ծառայել էին Ս. Եակոբի, ամենէն դժուարին օրերուն եւ յաճախ ի զին իրենց կեանքին : Իսկ այդ օրերու սոնքացող թափօրապետները, ամենուն ծանօթ ճերմակամօրուս գողերն էին ինչպէս նաեւ լիրբերն ու վտարուածները այս Հաստատութենէն, որոնց անունները, տակաւին մինչեւ երէկ, նախատինքի հաւասար որակումներու վերադիրներ էին, պըժգանք պատճառելու աստիճան ամէն պարկեշտ մարդու : Որքա՛ն ճիշդ պիտի ըլլար հոս կրկնել թրքական առածը, դժբախտ ժամանակ, ուր բոթոթները գամբռներու էին վերածուեր, ահ ու սարսափ տարածելով իրենց շուրջը :

Ի՛ջպի կառավարչատուն դիմող թափօրին տպաւորիչ ու պատկառելի երեսուցի մը տալու համար, մասնակցելու կը հրաւիրուէին, եկեղեցականներէն ու ժողովուրդէն գատ, նաեւ դպրոցական աշակերտներն ու մայրապետները : Ժողովրդային այս թափօրը երուսաղէմի փողոցներէն պիտի քայլէր դէպի կառավարչատուն, Վսեմ. կառավարչին ներկայացնելու բողոքը, Տիրան Սրբազանի երկրէն բռնի հեռացուելուն համար : Մինչեւ հոս որինչ անբնական : Կառավարիչը կը խոստանար ընելու իր կարելին, զոճացում տալու ժողովուրդի պահանջըին : Թափօրը սակայն իր վերադարձի նամբուն վրայ, ճիշդ նման Քերէլայի ուխտագնացներուն, սրբազան կիրքերէ ուռած, պիտի ուռնար, պիտի գալարուէր ինքն իր վրայ, շրջելով փողոցէ փողոց, պիտի հայհոյէր ու պոռլտար, կեցցէ ու անկցի յայտարարութիւններով, օտարներու շքմած նայուածքներուն եւ արհամարհանքին ներքեւ : Վանք վերադառնալէն յետոյ տեղի պիտի ունենային բրգառիչ ելոյթներ, պիտի խօսուէին ճառեր, պիտի ըլլային սպառնալիքներ, պիտի սրուէին որոշումներ, ապա պիտի երգուէր «Տէր ողորմես», որպէսզի Աստուած ողորմէր այս խելակորոյս ողորմելիներուն, որոնք այսպէս ծախած մարդկային ու ազգային իրենց ամենատարրական արժանապատուութիւնը, վերածուեր էին բանի մը՝ որուն դժուար էր անուն մը տալ :

Հոգիներու մէջ ստեղծուած փոթորիկը յանկարծական էր ու համապարփակ : Բոլորը, աշխարհիկ թէ՛ հոգեւորական, հաւատացեալ թէ՛ անհաւատ, կուսակցական թէ՛ հակակուսակցական, այր ու կին, մայր ու որդի, քոյր ու եղբայր, իրարու հետ, դէմ դէմի, ձեռք ձեռքի, կոկորդ կոկորդի, ինկած էին զլագալար այս հոսանքին մէջ, առանց անդրադառնալու իրենց արարքի շրջուած ողբերգութեան :

Ժխորը խլացուցիչ էր, ամէն բերան կը խօսէր, կը ճար, կը հայհոյէր, կը գովէր ու կը դատապարտէր : Չկար հեղինակաւոր ծայն թը որ զգաստութեան հրաւիրէր խեռու կը դատապարտէր : Չկար հեղինակաւոր ծայն թը որ զգաստութեան հրաւիրէր խեռու կը դատապարտէր : Չկար հեղինակաւոր ծայն թը որ զգաստութեան հրաւիրէր խեռու կը դատապարտէր : Չկար հեղինակաւոր ծայն թը որ զգաստութեան հրաւիրէր խեռու կը դատապարտէր : Չկար հեղինակաւոր ծայն թը որ զգաստութեան հրաւիրէր խեռու կը դատապարտէր : Չկար հեղինակաւոր ծայն թը որ զգաստութեան հրաւիրէր խեռու կը դատապարտէր :

Եւ իրապէս, եթէ աչքի առջեւ բերինք Յորդանանի Հայ համայնքի վերջին քանի մը տարուան համապատկերը, կը տարուինք մտածելու թէ՛ ամբողջ գաղութը լայնքէն ու երկայնքէն բաժնուած էր, թէ՛եւ անհուասար, բայց երկու հակամարտ ու թշնամի հատուածներու: Երկու հատուածներու մէջ ալ կային ամէն դրօշի ու գոյնի մարդիկ: Լուսաւորչականի կողքին կանգնած էին Կաթողիկներ, Բողոքականներ, ընկերակարգական եւ ցեղապաշտներ, յեղափոխականներ ու պահպանողականներ, հաւատացեալներ եւ անկրօններ: Առաջին ականարկով քիչ մը տարօրինակ ու անհասկնալի կրնար թուիլ այս պատկերը, բայց քիչ մը խորագննին քննութիւն երեւան պիտի բերէր պատկերին խորքը, եւ այն ատեն ամէն ինչ կը դառնար պարզ ու հասկնալի:

Բոլոր այս հայհոյութիւններն ու վարկաբեկիչ խօսքերը, ինչպէս նաեւ գովասանքներն ու համակրութիւնները, ուղղուած էին երկու եկեղեցականներու, մին հրէշի եւ միւսը հրեշտակի կերպարանքներով ընդունուած այդ օրերուն: Ու յկար մէկը, որ կարնար մտածել թէ մի գուցէ եթէ շրջուէին եզրերը, աւելի ճիշդ պիտի ըլլային հասցուած որակումները:

Երուսաղէմի Հայ գաղութը չէ մոռցած անունները այն փափկասուն տիկիներուն եւ դպրոցական մանուկներուն, որոնք խուճերով կը նետուէին փողոց, յարձակելու, հայհոյելու այս ու այն եկեղեցականի հասցէին. կը կանգնէին անոնց տուններուն դիմաց, կը քարկոծէին պատուհանները, ու վայրի կատուններու պէս կը ճանկէին ընդդիմացողները:

Չէ մոռցած գիշերային յարձակումները, խաղաղ ու շատ անգամ անպաշտպան տուններուն վրայ, եւ ասիկա եկեղեցական Հսկումներէն յետոյ, զեկավարուած սքեմաւոր անարժաններէ, որոնց պատիժը շատ դժուար պիտի ըլլայ որոշել, եթէ արդարութիւնը պատուհասել ուզէ չարիքը ըստ արժանոյն: Արդիհետեւ ներողամտութիւնը սխալ մըն է այն չարիքներուն հանդէպ՝ որոնք կը գործուին օրէնքին, արդարութեան, ազգային արժանապատուութեան եւ ընտանիքին դէմ:

Չէ մոռցած խօսքը Թրքաւոյ պայ ցարշեի արարածին, որ ի լուր Վանքաքանակ ժողովուրդին կը յայտարարէր, «Թէ արմատէն պէտք էր ջնջել Եղիշէականները»: Չէ մոռցած զինքը, որուն միակ արժանիքը մարդկային կերպարանքով ստեղծուած ըլլայն է անտարակոյ: Չէ մոռցած իր ախտաւոր գործակիցները, մօրուսաւոր ու անմօրուս, որոնք յայտնի են իրենց ծծողի արհեստով:

Չէ մոռցած անմեղ դպրոցական աշակերտներուն սովորեցուած նախատինքներն ու հայհոյութիւնները, որոնք «ծափիկ ծափիկ ծիրանի»ի եղանակով ու ձիթմով պիտի կրկնուէին, նախատելու Եղիշէ Արքագանը եւ դրուստելու նոր օրերու մեծ նահատակն ու բազմաչարչար վկան՝ Տիրան Արքեպիսկոպոսը:

Չէ մոռցած տակաւին դպրոցական երեխաներու զինարքուքը եւ վարձկան ամազուններու զրոհը, քարերով ու բիրերով, առանձինն ու անպաշտպան հակառակորդներու նկատմամբ, բայց մանաւանդ անոր դէմ՝ որ պիտի գար պատճառ ըլլալու իրենց ուկորին, որուն համար իրենք գրաւի դրած էին յօժարամտօրէն իրենց չունեցած արժանապատուութիւնը:

Եւ այս բոլոր խայտառակութիւնները տեղի կ'ունենային, առտուան եւ իրիկուան ժամերգութիւններու պէս, Եկեղեցիներու զանգակներու ծայտով եւ ժողովուրդի գոհունակ մասնակցութեամբ: Իրաւունք ունինք ըսելու թէ քրիստոնէութիւնն ու հայութիւնը, ո՛չ Հուովմէական շրջանին եւ ո՛չ Թուրքերու օրով այսքան չէին նախատուած:

Իսկ այս բոլորին իրրեւ թագ ու պսակ, որուն Թուրքերն անգամ մատ պիտի խածնէին, պատկերն է խոշտանգուած այն սպիսկոպոսին, որուն սենեակին պատուհաններն ու դուռը պիտի խորտակուէին, եւ յարձակողներու հեղեղը զինք իր առջեւ ձգած, լուիկի եւ քարծրու տարափին եւ գաւազանի հարուածներուն տակ, պիտի վտարէր Վանքէն: Ու խոշտանգուած Եպիսկոպոսը, հայածուած՝ մանուկներու, կիներու եւ զիրենք գրգռող անմարդկային արարածներու վոհմակէն, անմառուչ պիտի քայլեր փողոցէն, դէպի մօտակայ պահականոցը, օտարներու զարմացական նայուածքներուն ներքեւ:

Ամօթալի էր պատկիրը, դիտուած այս քստմնելի արարքը գործադրողներու հաշ-  
ւոյն, սակայն սրտառու էր տեսարանը, որ կը յիշեցնէր քրիստոնէական հին մարտի-  
րոսներու տաժանքը, իրենց կոշուսի եւ իտէալներու սիրոյն կրուած: Այս մէկ հատիկ  
փաստը պիտի բաւէր, չորս տարիներէ ի վեր իրենց ապօրէն ու չար դիտումներուն մէջ  
վրիպած մարդոց բարոյական պատկերը բարացուցող, եթէ անոնք, գոնէ վայրկեանի  
մը համար, գիտնային հայօրէն ու մարդօրէն զգալ ու անդրադառնալ եղածներուն:

ՍՏԱԶՐՈՅՑՆԵՐ. — Ժողովուրդները մանուկներու կը նմանին, խօսուած սուտը որ-  
քան խոշոր եւ այլանդակ ըլլայ, այնքան աւելի դիւրին տեղ կը գտնէ ամբողջ մտքին  
մէջ, որ հոգեբանօրէն ընդունակ է նման չափազանցութիւններու հետ հաշտուելու,  
մանկունակ ընկալուութեամբ մը:

Գերմանիոյ վերջին բռնապետը զիտէր ամբողջներու հոգիին այս գաղտնիքը, անոր  
համար սովոր էր յաճախ կրկնելու իր մտերիմներուն. «Եթէ կարելի ըլլայ սուտ մը  
քնան անգամ կրկնելու մարդոց ականջներուն, անիկա քսանչորս ժամ վերջ իբրեւ ճշդ-  
մարտութիւն պիտի ընդունուի բոլորէն: Մամուլը պիտի կրկնէ զայն բազմաթիւ փո-  
փոխակներով, իսկ դրացի պետութիւնները իբրեւ քաղաքական լուր, ռատիօներէն  
պիտի տարածայնեն զայն»:

Իսկ ուրիշ քաղաքական ձեռնածու մը, ժողովուրդներու դիւրահաւանութիւնը  
շահնգործելու այս կերպին համար պիտի ըսէր իր մանկակակներուն. հարիւր սուտ  
խօսեցէք, եթէ յաջողիք անոնցմէ մէկ հատը ընդունել տալ, շահ մը ապահոված եւ  
նպաստաւոր քայլ մը առած կ'ըլլաք ձեր գործի յաջողութեանը համար:

Տիրան Սրբազանն ու իր հաւատարիմները ճարտարօրէն պիտի կիրարկէին այս  
մեթոտը, մէկ կողմէն միամիտները խաբելու եւ միւս կողմէն սպառազինուած նենգա-  
միտներուն պատրուակ հայթայթելու, որ կարեւային իրաւունք տալ իրենք իրենց,  
սուտ իբրեւ ճշմարտութիւն վաճառելու: Հետեւաբար առանց ամենադոյզն ամօթի եւ  
խղճահարութեան, ամենուն եւ ամէն տեղ պիտի խօսէին Եղիշէ Սրբազանի իւրացու-  
ցած գումարներու, Գանձատունէն տրուած նուէրներու, Գանձատուն կողպտած եւ  
եօթը պայուսակներով փախած ըլլալու, իր Տեղապահութեան շրջանին Սարտանաբալ-  
եան խրախճանքներ սարքած ըլլալու, մաքսանենգութեամբ խոշոր գումարներու տէր  
դարձած ըլլալու մասին, առանց անդրադառնալու թէ այս բոլորը ո՞ր եւ ո՞ր մտորա-  
կին վրայ կրնային տեղի ունենալ:

Հարցին ծիծաղելի կողմը այն էր, որ բոլոր յիշուածոյ այս սուտերը ոչ միայն  
հալած իւղի պէս, հեզասահօրէն կ'ըմբռնէին ժողովուրդի մեծ մասի կողմէն, այլ  
նաեւ մամուլն ու հանրային կարծիքը այս ուղղութեամբ իր մեղադրանքները պիտի  
բանծուէր, շատ լուրջ առնելով ըսուածները: Տիրան Սրբազանն ու իրենները շատ գոհ  
էին այս կացութենէն, որ շինուած սուտերու այս կարաւանը, ամէն օր աւելի բազմա-  
պատկուած, շրջան կ'ընէր մարդէ մարդ, տունէ տուն, հրապարակէ հրապարակ. ամե-  
նէն պարկեշտ նկատուած մարդիկն անգամ ստիպուած կարծես հաւատք պիտի ըն-  
ծայէին ըսուածներուն:

Սուտի եւ գրպարտութեան այս հեղինակները, ոչ միայն հաճոյք եւ բաւարարու-  
թիւն պիտի զգային իրենց այս արարքներէն, այլ պիտի յաջողէին ստեղծել հանրային  
կարծիք մը՝ որուն իրենք եւս մաս պիտի կազմէին, հաւատարմով իրենց դարբնած սու-  
տերուն: Էշուն զոտըր ափ մը զարիին համար է, կ'ըսէ մեր ժողովուրդը. Տիրան Սրբ-  
ազանը զիտցաւ առատօրէն բաշխել այդ զարին, զրգուելու ոմանց խնորձակը եւ  
կուրցնելու ուրիշներուն խիղճը:

(Շարունակելի՛ 2)

**ՏԱՐԵԿԱՆ ՏԵՂԵԿԱԳԻՐ Ս. ԹԱՐԳՄԱՆԶԱՑ**  
**ԵՐԿՐՈՐԳԱԿԱՆ ՎԱՐՄԱՐԱՆԻ**  
 1959 — 1960 ՏԱՐԵՇՐՋԱՆԻ

Ամենայատիւ Տ. Եղիշէ Ս. Արքեպօ. Տէրաւէրեան  
 Ընտրեալ Պատրիարք Ո. Աթոռոյ.

Հոգեշնորհ Հայրեր և  
 Յարգելի Հանդիսականներ,

Գարեցական ամառվերջի հանդիսական այս առիթով, կը ներկայացնեմ Ձեզ Ս. Թարգմանչաց Երկրորդական Վարժարանի տարեան մը տքնաշան աշխատանքին անզեկագոյրը:

Վարժարանի առաջին տարիները. — Այս տարի մեր երկսեռ աշակերտութեան ընդունուող թիւն էր 360, բաժնուած այսպէս. — 70 աշակերտներ Երկրորդական բաժնին մէջ, 210 աշակերտներ Նախակրթարանի բաժնին մէջ, իսկ 80 աշակերտներ Մանկապարտէզի բաժնին մէջ. Աշակերտութեան ընդհանուր թիւին 17(ը տղաներ են, իսկ 13ՍՍ՝ աղջիկներ):

Ուսուցչական կազմ. — Մեր ուսուցչական կազմին թիւն էր 30, որոնցմէ 23ը աշխարհականներ են, իսկ 7ը՝ եկեղեցականներ:

Յանուն տեսչութեան և աշակերտութեան, որտաքին շնորհակալութիւններ մեր ուսուցչական պատուական կազմին, որոնք մեր կողմէն ջանք շինեցին մեր կրթական գործի բարեւոք ընթացքին ի խնդիր. Անոնք եղան տեսչութեան լուսադէմ գործակիցները:

Տարւոյ ընթացքին, մեր ուսուցչական կազմին նաև ունեցած ենք 5 Ժողովներ. ուր խորհրդակցած ենք Վարժարանի կրթական, կարգապահական և այլ խնդիրներու վերջի:

Կրթական եւ ուսումնական վիճակ. — Ըստ նախընթացի, մեր վարժարանը այս տարի ևս ընթացաւ երեք կրթական ուսումնական բաժանումներով. — Մանկապարտէզ, Նախակրթարան և Երկրորդական շրջան:

Մեր Մանկապարտէզը կը բաղկանայ երեք գասարաններէ. Անձամբ հետեւեցանք Մանկապարտէզի աշխատանքներուն ու լայն շարժով արդիականացուցինք Մանկապարտէզի ուսուցման եղանակը. Այս տարի կրկնակիօրէն նախացուցինք մանկավարժական մեր խաղալիքներու ու մանուկներու դաստիարակութեան յատուկ դրականութեան հաւաքածուն — ուսուցչուհիներուն համար. Մանուկներ այլևս լաւով դպրոց չեն զար, այլ սիրելով, որովհետեւ զպրօցական շրջապատը յարմարեցուած է իրենց նախասիրութիւններուն, վարվուուն, գունասիր, թեթիկ, սուրիս և ազատ, զիրք բոլոր տեսակի կաշկանդումներէ:

Ուրախ ենք որ մեր նոր ուսուցչուհիներն ալ

լայն շարժով կը ստատեն այս պայմաններու ստեղծումին. Այս տարի մեզի կարելի եղաւ մեր Մանկապարտէզի երրորդական ուսուցչուհիներէն մին եւսամեայ Մանկավարժական դասընթացքի հետեւելու համար զրկել Անգլիա, Գալուս Կիլի, պէնիկան Ֆետտի բարբարաութեամբ. Վստահ ենք որ օրիորդը պիտի վերագառնայ յաջորդ տարւոյ սկիզբը Եւրոպական աշխարհէն թերթով մեզի մանկավարժական նորութիւններ:

Մեր Նախակրթարանի և Երկրորդականի բաժնիները շարունակեցին իրենց բարեւոք ընթացքը. քաղցքիս օտար Կատարական և այլ երկրորդական վարժարաններու կրթական ծրարին համապատասխան մակարդակով ու ըրարով:

Ինչպէս անցեալ տարի, այս տարի ևս, մեր երկրորդական վարժարանէն շրջանաւարտները մասնակցեցան ձի Սի Իի Անգլիական քննութեանց: Անցեալ տարուան մասնակցողներու արդիւնքը եղած է հետեւեալը. —

Անայիս Ձէքիճեան — Հայերէն (Ատմանս Լէվըլ), Անգլերէն, Բնոց. Ազգաց Պատմութիւն և Ուսուցչութիւն (Մաթեմատիք):

Արամ Փէլչեան — Հայերէն (Ատմանս Լէվըլ), Ուսուցչութիւն և Արարներէ:

Ալիսէն Ստեփանեան — Հայերէն (Ատմանս Լէվըլ) և Բնոց, Ազգաց Պատմ.:

Կատարինէ Փանոսեան — Հայերէն (Օրտինըրի) և Բնոց, Ազգաց Պատմ.:

Գրանիկ Աւետիքեան — Հայերէն (Օրտինըրի):

Անի Քէօրօղլանեան — Հայերէն (Օրտինըրի):

Իսկ նստեկալները թէև պաշտօնապէս մեր վարժարանի աշակերտները չեն, սակայն տարբեր հետեւելէ վերջ մեր դասընթացքներուն յաջողեցան ձի Սի Իի քննութեանց հետեւել հիւսիսբուն մէջ. —

Հոգը, Տ. Վազգէն Վրդ. Գըպըլըլեան — Անգլ. Լեզու և Անգլ. Գրականութիւն:

Օր. Ռանն Գէօրգեան — Անգլերէն Լեզու և Անգլ. Գրականութիւն:

Իսկ մեր վարժարանի Երկրորդական 4րդ գասարանի աշակերտներէն

Անդրանիկ Պատմանեան յաջողեցաւ Անգլերէն Լեզուի և Բնոց, Ազգաց Պատմութեան մէջ,

Գեղուհի Էքիզեան յաջողեցաւ Բնոց. Ազգաց Պատմութեան մէջ,

Վարդան Ձէքիճեան յաջողեցաւ Տիրաներէն Լեզուի մէջ:

Ըստ նախընթացի, մեր վարժարանէն ներք

ուսուցանեցան Հայերէն, Արաբերէն և Անգլերէն լեզուներ, զանազան դիտատեան նիւրիք, կրօնք և շրջք մը հայագիտական դասեր, Հետեւեալ աշխատակարարներ կ'արժէ յիշատակել. — Անցեալ տարի մեր աշակերտներէն ութը մասնակցեցան ձի Ալի Իի Անգլերէն լեզուի և զրականութեան ճիշտութեան: Այս ութէն չորսը յաջողած են, Միւրը պարտքի աշխատեցան արտադրելու մասին մէջ քարձարգոյն արդիւնք սակեցողը մասնակցած է ձի աշակերտներով որոնցմէ երկուքը միայն յաջողած են:

Մեր Ամսօրերի Ֆնտաութիւնները տեղի ունեցան 1960 Յունիս 20-25, Այս տարի մեր 360 աշակերտներէն 10ը կը կրկնեն իրենց դասաբանները, Ցաւով դիտել կու տանք որ չնեք կրնար զըզրացին և ծնողներուն միջև ստեղծել համադրութեան թեան գեղարեւ մեր քրոջեան մեր ծնողներուն մեծագոյն տարբեր չի նետաքրքրուի կամ նետաքրքրուելու ի վիճակի չէ իր զուակներուն զատարակութեան գործով: Այնպէս իրենց դասաքննիչները կրնան շահգրտներուն թիւը կարելի էր կիսով նուազեցնել:

Մտէն նետեցանք ու անձուր հոգեյինք յարգատեսանդութեանց, և կրնանք վստահութեան յայտնել թէ անոնք հատարուեցան անթերի կանոնադրութեամբ:

Ուսուցիչներէ ընտրուած յանձնախումբի մը միջոցաւ պարբերաբար շնորհակալ առարկայ կ'ան ընդ պարբերականութեան տեարակները, իսկ անոնց դիտողութիւնները առարկայ եղան ուսուցչական ժողովներու խորհրդակցութեանց:

Բարոյական դաստիարակութիւն. — Մեր աշակերտները մեր ազգային խնկարոյր և կրօնական շրջանակներէ կ'երթն և որ կը կրեն իրենց հոգեկրօններէ մէջ, այդու իսկ մեր բարոյական դաստիարակութիւնը կը ստանայ իր մեծ Գոսուհակութեամբ կը նշեմ թէ իսկ մարգարէ մէջ չունինք գոսուհակութիւններ և թէ մեր աշակերտներուն վարք և բարքերն միջինը լուսադրն է բազմաթիւ քաղաքի աշխատեցողներուն:

Ըստ նախընթացի, մեր ամենօրեայ կրօնքի և ազգային գոսուհակութեան ուսուցչական քում ի վեր կատարած ենք մեր կրօնական պարտաւորութիւնները, ամէն Գիրակի մեր աշակերտները աշխտեցողով Ս. Սեպտեմբրի առ տարին քանիցս մասնակցի զարմնելով Ս. Հաղորդութեան սիրակարար Խորհուրդին: Այս ամբիւ չնեք մտայն կրօնի Նաե քաղաքի ալի աշխատար վարձարաններու հայ ուսանողները, որոնք մաս և բաժնի ունեցած են Նայն Ս. Խորհուրդին:

Հայ Երեսօժանքի դաստիարակ. — Այս երկրորդ տարին է որ հայեցի սոսմարի երգին տէրն ու գիտութիւնը սփած ենք ջամբել մեր աշակերտներուն, որպէս ներածալութեան ուսուցիչ ունենալով Քր. Սուրբ Գալայանան: Այս հայի մեր տուած էք կարեւորութիւն, որովհետև ձալ Սրբը լայն մերանոցն է հայեցի սոսմարութեան:

30 Ապրիլ 1960 (ի երեկոյեան ունեցանք մեր տարեկան Սրբանազնը, ուր մեր աշակերտները ապրեցողցին մեզ բարբառ հայ կրօնական ու աշխարհիկ երաժշտութեան քաղցր վայելքը: Մեր այն երկրորդ տարեկան երգանադէր յայտնադէր առաւել յաշխուսութեան մէջ էր բազմաթիւ անաչիւն երգանադէրներ:

Մարգարէ կեանք. — Տարւոյս ընթացքին ամէն օր կ'ունենաւ տարբար թէ' տղաց և թէ' աղջիկներու համար ունեցանք մարտական կրթանքի դասեր, Քուստուրի, պատկերագրի, վիճակակի, յօրհոյժի 23 միջոցառական մրցումներ, ինչպէս նաև մրցումներ արտաքին կողմակիցութեան ներքին և արտաքին զբոսընդերն աշխատեցող, ունեցանք:

12 Յունիս 1960, կիրակի կէսօրէ վերջ, նետեցանք մեր զբոսընդ տարեկան Գալատանդէտը, ուր մեր աշակերտները (տղաք) բաժնուած Արաբաս, Մասիսի, (աղջիկներ) Անանի և Մեհաբեան խումբերու, ցուցադրեցին իրենց մարզական տարուան մը աշխատանքին նադէտը, ի ներկայութեան Ս. Ցակրեանց Միտարանութեան և ժողովարդի հոգաբարձի:

Ակումտական արձույթ. — Առաջնորդութեամբ Սկաուտական Քր. Պոպո Արաբասանի և Արեւուշակտ Օր. Աղլին Ետադեաներն, վարձարաններն 1:00ի մաս Ակումտները, Արեւուշակտը, Արժուակներն և Գալայիկները կը շարունակեն իրենց աշխատանքները ըստ նախընթացի, ամէն շաբաթ ունենալով իրենց գոսախոսութիւնները, և երբեմն ալ իրենց արշաւներն ու պոստները:

Մեր Արեւիներն ու Արեւուշակտը քանիցս բերին իրենց մասնակցութիւնը քաղաքի միջազգային սկաուտական ձեռնարկներուն մէջ, ու արժանացան զատույ յիշատակութեան:

Չեռագործային աշխատանք և սարեկան Պագար. — Մեր կրթական գործին առնթիւ, աղջիկներուն համար այն տարի ևս շարունակեցինք մեր ձեռագործային աշխատանքներու ամենօրեայ պահերը: Մեր աշակերտուհիներու ձեռագործներով ունեցանք տարեկան Պագարի և վիճականաութեան ձեռնարկի մը 19 Յունիս 1960 կիրակի ամբողջ օրը: Մոյն պաղարկի ձեռնարկէ վարձարան ունեցաւ մաս 160 Տիւարի զատու շահ մը:

Տարրալուծարան - Գրադարան. — Մեր գիտական դասերու յատուկ տարրալուծարանը, ինչպէս նաև զբոսընդական գրադարանը, ըստ մեր նախընթաց ծրագրին, ճոխացաւ նորաւոր յանդեսներով: Գերմանիայէն բերուած նորաւոր գործիքներով:

Հանդիսական այլ ձեռնարկներ. — Շաբաթ, 9 Յունուար 1960ին ունեցանք Մանկապարտեզի և Նախակրթարանի արտադրանքը, որուն հետոյ յարմարեցանք Մանկապարտեզի մանկավարժական խաղալիքներու նախաջամի: կիրակի, 3 Յունիս 1960ին տեղի ունեցաւ Մանկապարտեզի և Նախակրթարանի Ամսօրերի Հանդէտը, ուր 26 փոքրիկներ ստացան իրենց աւարտական վկայականները Մանկապարտեզէն:

**յաջորդ տարի անցնելու համար նախակրթարանի բաժինը:**

Տեսնական. — *Մեր տեղեկագիրը ամբողջացնելու համար կու տանք նաև մեր վարժարանի տարեկան տնտեսական ելակառուցյալը — 1959 Մայիսի 1 - 1960 Ապրիլի 30:*

	Մուտք	Ելք
Արականաց բուսական	784.950	
Վաճառելի գրեմական	310.250	279.365
Ձեռագործներ և պազարէն	444.550	137.295
Հանդիս, ֆոնաթ և ցուցահանդես	86.615	84.155
Ռեկրուիւկէն	336.065	
Նախարարութեան ներքին	1476.079	
Բացառիկ Ալլախովազուրեան		
Էլեկտրական գանձակ սարքարկութեան կարգով գործիներու փոխարէն	18.750	
Գրեմական պիսյակներու	101.040	
Մանր ծախքներ և դրամաբարոյքի	66.670	
Կան - կարատեսց և այլ ճորգաբանաց	194.790	
Բացառիկ Ալաուսներու զգես և կաշի	13.410	
Տարրալսծարանի գործիներու	84.647	
Ամսական	4947.500	
	<u>3457.259</u>	<u>5901.812</u>

Իրականաց առու ելուքիւ՝ վճարելայ	
Ս. Արտուէն	2451.603
	<u>5901.812</u>

*Ստորի կու տանք նաև անուանները մեր գրքերի նուիրատուներուն, անոնց նուիրատուութեանց բանակով մէկտեղ, սկսելով 1959 Մայիս 1էն 1960 Մայիս 1.*

ՄԱՅՈՒ	ՏԻՒՍ
Պր. Սարգիս Շնորհաւորեանէն (Գրիպոս)	3.300
Պր. Աւետիս Օհանեանէն	3.300
Տկ. Աննա Տօլէէն	2.000
Պր. Ե. Պատմանեանէն	3.300
Պր. Զ. Գրեմականէն	3.300
Պր. Ա. Արեճեանէն	13.400
Պր. Գ. Տ. Հազարեանէն	6.700
Պր. Վարդան Մուսեղեանէն	3.300
Ոն	16.700
Տկ. Հնարանը Ալեքսանեանէն	13.450
Տկ. Պարմանեանէն	3.300
Պր. Ա. Արղաբեանէն (Սաքրամէնթ)	8.800
Պր. Նազար Հիմարեանէն (Նիւ - Եորք)	8.700
Պր. Արս Եարսթեանէն	8.800
Տկ. Ազնիւ Հանրիկեանէն (Պոսթոն)	8.800
A. C. Y. O. C. ի կերպ. Վարչ.էն (Լոս - Անճելոս)	8.800

ՅՈՒՆԻՍ	
Պր. Պետրոս Զուպանեանէն (Ռէյնիս)	17.500
Պր. Նուան Թաւեանէն (Եդիս)	8.850
ՅՈՒՆԻՍ	
Գասեր Վարդանանցի 1958ի յաւանք. Ն. - Ե.)	177.500
Տկ. Տուրուս Լիպմանէն	106.500

**ՓԳՈՍՈՍ**

Կիւլիպպի Կիւլլեկեան Հիմնարկութեան	
1958ի հաւուց. (Նիւ - Եորք)	357.000
Տկ. Մ. Միխայելեանէն (Պոսթոն)	8.700
Փաստէլանի Տիկ. Միսրիսեան (Փաստէլան)	8.800
Պր. Սահակ Վարդանեանէն (Ռէյնիս)	8.850
Պր. Արեճ Աւետեանէն (Յերզոց)	8.850
Պր. Ասիական Փիլիպպոսեանէն (Ֆիլադելֆիա)	35.650
Օր. Արիստ Աւերբեանէն Եդիս	35.650

**ՆՅՈՒՆԻՍԻՐ**

Ֆիլադելֆիոյ Հայց. Եկեղեց.	
Տիկեանց Միութեան (Ֆիլադելֆիա)	8.850
Տկ. Կիւլ Ալլապեանէն Նիւ - Եորք	8.912
Ս. Խայ Եկեղեց. Կրակճորեայէն (Նիւ - Եորք)	8.912
Պր. Մկրտիչ Սամարեան (Տիբրոյք)	8.700

**ԳԵՅՏԵՍԻՐԵՐ**

Տկ. Լիլիա Գասպարեանէն Սաքրամէնթ	17.900
Պր. Յովհաննէս Պրաչեանէն (Ֆիլադելֆիա)	35.700
Վլէլլիի Հայ Եկեղեց. Տիկեանց (Վլէլլի)	9.000

**ՅՈՒՆԻՍԻՐ**

Պր. Մարքիս Արգարեանէն (Տիբրոյք)	8.900
Պր. Ճոն Պլիլեանէն	17.800
Պր. Ա. Օսպալեանէն (Ֆիլադելֆիա)	8.900
Տկ. Լուսին Կիրիլեանէն	26.700
Պր. Պ. Ալապեանէն (Շիքակո)	8.900
Տկ. Լիլիա Գասպարեանէն (Սաքրամէնթ)	8.900
Պր. Սիմոն Տճառեանէն (Նիւ - Եորք)	8.900
Պր. Ասեփան Ֆանիկեանէն Աուսրալիայ	4.900
Տկ. Քիմոսէրէ Լուս - Անճելոս	8.750
Տկ. Ա. Հանրիկեանէն Պոսթոն	8.750

**ՓԵՏՐՈՒՍԻՐ**

Հէրրի Պրոն և Հնկ.էն (ԱՄՆ)	133.280
Պր. Ա. Բարեջանեանէն Ռիդիք	8.800

**ՄԱՐՏ**

Պր. Ճիվան Գարալեօգեանէն Յերզոց	9.000
Պր. Գրիգոր Պարոնեանէն (Լոս - Անճելոս)	9.000
Պր. Գառնիկ Աքրահամեանէն (Փաստէլան)	9.000
Պր. Ճան Յովհաննէսեանէն (Յերզոց)	9.000
Պր. Սիմոն Տիկեղեօգեանէն Տիբրոյք	9.000
Պր. Կարօ Գազաբեանէն (Շիքակո)	9.000
Պր. Վարդան Խայիկեանէն (Շիքակո)	9.000
Տկ. Թ. Գանիլեանէն Պոսթոն	8.500
Պր. Հ. Քոլիզկէն (Օրլէն)	9.000
Պր. Կարապետ Անեանէն (Ռիչմոնդ)	9.000
Լոնկ - Ալլաքի Կիրի. Վարժ.էն Լոնկ - Ալլաքի	17.500
Պր. Երուանդ Յակոբեանէն (Նիւ - Եորք)	9.000
Պր. Անդրաթ Սուլթանեանէն (Ֆիլադելֆիա)	8.700
Պր. Գրիգոր Կարապետեանէն	8.900
Տկ. Ավասան Տէր - Յակոբեանէն Պոսթոն	8.900
Տկ. Մ. Միխայելեանէն	8.900
Պր. Թադէոս Թէմուզեանէն (Եդիս)	8.900
Հոգ. Տ. Զաւէն Վրդ.ի միջոցաւ հանգանակարան Աղեքսանդրիայէն	14.500
Պր. Յ. Գալբրանէն (Աղեքսանդրիա)	1.500
Պր. Երուանդ Փաստէմանեանէն	3.675

ՈՊՐԻՒ

Պր. Սերոյ Թոնոսեանէն (Նիկոսիա)	1.950
Պր. Նազար Հիւսայեանէն (Նիւ - Եոթ)	8.500
Էյ. Սի. Վայ. Ս. Էյ. (Տրէզօ)	8.500
Տի. Ս. Ռապաւեանէն (Քյիվլիէն)	8.850
Ռ. Ջ. Ասլանեանէն (Էլվրսթրմ)	8.8.0
Պր. Նեան Թաճեանէն (Եղէն)	8.8.0
Պր. Չարլզ Արքանախանէն (Փասսաէնս)	9,((1)
Բնդն. գումար	1471.179

Այս առթիւ, յանուն Տեառն թեան և առանձնաբերան, կը յայտենք մեր զգածուած շնորհակալութիւնները մեր բոլոր ազնիւ նուիրատուներուն, թող Տէրը օրէն ու իր բազմապատիկ շնորհներով առատապէն գիրենք բոլորը:

Մեր զգածուած ու արտադիր շնորհակալութիւնները Սր. Լիլիա Գարակէօզեանին և Իրմով՝ Գարակէօզեան Տունին, որուն տարեկան 100 տարին աշխուսկան նուիրաբերութիւնը մեզ կարծի կը դարձնէ ստանձնել տարեկան հողը ամբողջ գատարանի մը:

Շնորհակալութիւններ Ամերիկայեանի Տյալ Մոսթա Մոսթեաների և Հ՛այ Ռաուսպնբու Ամերիկայի Բարեկամները Քրիկերապետ թեան՝ որ ամէն տարի Նիւ թական հրեայ որ ժամկետովիւն մը կը բերէ մեր գործին:

Երախտագրտական արտադիր պարագ ունինք մեր վարժարանը հովանաւորող Հատուաութեան՝ Ս. Յակոբեան Միաբանութեան և Ա. Աթոռոյ Ամենապատիւ Պետին, որ հազարակ մեր օրերու շատ անպատարաջամաններուն, թէ՛ բարոյական և թէ՛ անտեսական ոչ մէկ ժամկետովիւն կը խնայեն Ս. Թարգմանչաց այս առևեր շէն ու գործն պակեւրու:

Այժմ, Ս. Հայր, Ձեզ կը ներկայացնենք մեր Երկրորդական վարժարանէն շրջանաւարտ 7 տաները (1 մանչ և 6 աղջիկ)։ Ինչպէս նաև մեր վարժարանի բոլոր դասարաններէն վարքով ու աշխատանքով ամենէն յառաջադէմ աշակերտները: օրգէտի Ձեր օրհնութեանց հետ իրենց բաշխէք նաև իրենց աւարտական վիճակակներն ու մրցանակները:

Մատչելով ի համարայր Ձեր Ս. Աշտի, խանարեարար Գեորգի Վրթ. ԳԱԹԻԿՍԻՆ Տեսուչ Ս. Թարգմանչաց վարժարանի



**Ս. ՅԱԿՈԲԻ ՆԵՐՍԷՆ**

**ԵԿԵՂԵՑԱԿԱՆՔ - Ի ԵՄԱԿԱՆՔ**

● Ուր. 1 Յուլիս. — Նախատեսակին ի Ս. Յակոբ նախագահեց Գերշ. Տ. Նորայր Եպոս:

● Եր. 2 Յուլիս. — Ս. Գր. Լուսաւորի գիւն և խիստաց տօնին առթիւ, Ս. Պատարագը մատուցուեցաւ Մայր Տանարի Ս. Մակարայ մատարան մէջ, ժամարան էր Հոգշ. Տ. Յովսէփ Վրթ. Մամուր:

● Կիր. 3 Յուլիս. — Մայր Տանարին մէջ պատարագեց Հոգշ. Տ. Յուսէփ Վրթ. Պաղտատեան: Գարգիցեց Հոգշ. Տ. Անուշաւան Վրթ. Ջլջանեան, բնարան ունեւաւով սեկայք առ իս, ամենայն վատակեալք և բնոնաւորք:

● Գշ. 4 Յուլիս. — Թարգմանչաց նախատեսակը պաշտուեցաւ ի Ս. Յակոբ: Հանդիսապետն էր Գերշ. Տ. Արքեի Արքեպոս. Քէմանեան:

● Եշ. 7 Յուլիս. — Ս. Թարգմանչաց վարդապետաց մեռց Սափակայ եւ Մերուպայ Տօն ազգային: Ըստ սովորութեան, Մայր Տանարին մէջ պատարագեց Ե. Զարգից և Թարգմանչաց վարժարանի Տեսուչ՝ Հոգշ. Տ. Կրեղ Վրթ. Գարեիկեան: Ս. Պատարագէն ետք, Հոգշ. Տ. Մաշտոց Վրթ. Բարիլուսեանի նախագահութեամբ կատարուեցաւ հոգեւանդոտեան պաշտօն՝ Հայ Մշակոյթի վատակաւորներու հողինբուսն համար:

● Եր. 9 Յուլիս. — Նախատեսակին ի Ս. Յակոբ նախագահեց Ամեն. ընտրել Ս. Պատարագը Հայրը, որ ժամերգութեան ընթացքին Ուրարի կրեւոր արտեսութիւն տուաւ Ս. Յարութեան Տանարի Լուսարօք Տրց. Միգրախ իսպառուբանի և ժառանգաւոր սան Արամ Գազանեանի:

● Կիր. 10 Յուլիս. — Գիւն Տիպ Ս. Աստուածածնի: Առաւօտուն, Գերշ. Տ. Աստուծի Եպոս. Ղապարեանի գլխաւորութեամբ. Միարան Հայրեր ինքնաշարժբով իջան Գեթեմանի մար, ուր Ս. Աստուածածնայ Տանարին մէջ, Տիրամօր Ս. Գերեզմանին վրայ պատարագեց Հոգշ. Տ. Յակոբ Վրթ. Վարդանեան: Գարգիցեց Հոգշ. Տ. Ներսէն Վրթ. Բապոնեան, բնարան ունեւաւով Ջճեղ օրհնութեամբ մեծացուցանեմք:

● Ուր. 15 Յուլիս. — Նախատեսակին ի Ս. Յակոբ նախագահեց Գերշ. Տ. Նորայր Եպոս:

● Եր. 16 Յուլիս. — Երկուսամ արաւ. Բրիւսաի: Ս. Պատարագը՝ Մայր Տանարի Ս. Պաղտոսի վերնամատարան մէջ մատուց Հոգշ. Տ. Անուշաւան Վրթ. Ջլջանեան:

● Կիր. 17 Յուլիս. — Ս. Պատարագը՝ Ս. Տանարութեան Տանարի մեր վերնամատարան մէջ մատուց Հոգշ. Տ. Կրեղ Վրթ. Գարեիկեան:

Պ Ա Շ Տ Օ Ն Ա Կ Ա Ն Ք

● Կիր. 3 Յուլիս. — Կէօթէ վերջ ժամը 4ին, ժառ. վարժարանի բակին մէջ տեղի ունեցաւ Ս. Թարգմանեաց Մանկապարտեզի և Դաթազեր-Քարանի Ամսվերջի Հանդէսը. նախապէս Թեմամբ Գերբ. Տ. Կարայր Եպոս. Պաղարեանի և Ի ներկայութեան Ղոզը. Հայրերու և ժողովուրդի ստուար բազման հետ, Հանդէսի աւարտին, Գերբ. Սրբազանը բաժնեց Մանկապարտեզէն ընթացաւարտ 26 փոքրիկներուն աւարտական վկայականները:

● Բշ. 4 Յուլիս. — Երեկոյան, Միացեալ Նահանգաց Անկախութեան 181երդ տարեգարծին առիթով, քաղաքիս Ամերիկեան Ընդհ. Հիւպատոսի և Իր տիկնոջ հրահերին ընդառաջելով, Հիւպատոսարանի պարտեզին մէջ տրուած ընդունելութեան ներկայ եղած Ղոզը. Տ. Յուսիկ Արզ. Փաղարեան և Տիար Կարպիս Հինդլեան:

● Եշ. 7 Յուլիս. — Առաւօտեան ժամը 9ին, Գերբ. Տ. Հայրիկ Եպոս. Արաւսի և Ղոզը. Տ. Յուսիկ Արզ. Պաղարեան յանձնական և կայուածական գործերով անցան Նոր Երուսաղէմ. ՍՔրբազանը վերադարձաւ յաջորդ օր. Իսկ Տ. Յուսիկ Արզ. երկու ամուսան կամար հոն մնաց, որպէս Իսրայէլի կայուածաց և Յոգպէի ու Ռեմէի վանուց առժ. Հօգեր Տեսուչ:

● Ուր. 8 Յուլիս. — Առաւօտեան ժամը 10ին, քաղաքիս Նազովրեցիի Եկեղեցոյ Պատուելի Տիար Յուսիկ Սթաթուսի և Նոր Երուսաղէմի Ներկայ եղաւ Ամեն. Ս. Պատրիարք Հօր:

— Քաղաքիս Ամիր Ալիայի Ձինուորական Սոյախայտի կողմէ, Ի պատիւ Ն. Վեհ. Հիւսէյն Թաղաւորին տրուած նաչկերային ներկայ եղաւ Ամեն. Ս. Պատրիարք Հայրը, ընկերակցութեամբ Ղոզը. Տ. Յուսիկ Արզ. Վարդանանի և Ղոզը. Տ. Օնան Արզ. Քաղաքեանի:

● Կիր. 10 Յուլիս. — Իրիկուան ժամը 6ին, Յոյն-Վաթնիկներու Անտիօքի, Աղեքսանդրիոյ, Երուսաղէմի և կամայն Արեւելքի Պատրիարք Ամեն. Տ. Մաքրիմոս Դ. Ս. Քաղաք այցելութեան առթիւ, յանուն Պատրիարքարանի, Յոյպպիի զրան առջև զինուորութեան քացին Գերբ. Տ. Հայրիկ Եպոս. և Ղոզը. Տ. Օնան Արզայ:

— Իսկ երեկոյ ժամը 6.30ին, Ս. Թարգմանեաց վարժարանի քահանի մէջ տեղի ունեցաւ զարդիկ Երկրորդական բաժնի Ամսվերջի Հանդէսը, նախապէս Թեմամբ Գերբ. Տ. Աստիկ Եպոս. Դաղարեանի և Ի ներկայութեան Ղոզը. Սիւրան Հայրերու և հրատիեալներու կրկիկ քաղաքական, Հանդէսի աւարտին, Գերբ. Սրբազանը բաժնեց վարժարանէն յիմաստարտ 7 սան-սանուհիներուն վկայականներն ու յաջող աշակերտներուն մրցանակները և ընթացաւարտներուն ուղղած իր արպարով իրատականէն ետք փակցն կանդէսը Տէրուսական աղօթքի երգեցողութեամբ:

● Բշ. 11 Յուլիս. — Կէօթէ առաջ, յանուն Պատրիարքարանի, Գերբ. Տ. Հայրիկ Եպոս. և Ղոզը. Տ. Օնան Արզ. և Տիար Կարպիս Հինդլեան:

Յոյն-Վաթնիկներու Պատրիարքարան քացին, բարեգալուստ ժողովուրդ Տ. Մաքրիմոս Պարեթի:

— Կէօթին, Գերբ. Սրբազան և Ղոզը. Հայրը ներկայ եղան տեղոյս Քաղաքապետական կողմի կողմէ, Ի պատիւ Վեհ. Թաղաւորին, Ամսպատար պանդոկի մէջ տրուած նաչկերային:

● Գշ. 12 Յուլիս. — Ամեն. Ս. Պատրիարք Հայրը, հետև ունենալով Ղոզը. Տ. Տ. Կարպիս և Ներսէս վարդապետները և Ղոզը. Տ. Դաւիթ Արեղան, քնաց Ռեթիկէմ, մտնէն տեղեակ մնալու Ս. Իննդական վանքէն ներս կատարուած և կատարուելիք Սրբատեղեաց գործերուն:

● Եշ. 14 Յուլիս. — Ղոզը. Տ. Դաւիթ Արզ. Սանակեան հինգ շարժուան արտուածութեամբ մեկնեցաւ Սիւրբաւ, Լիբանան և Կիպրոս: Իր օղպիս, Խաւթեան միջոցին, Ղոզը. Հայրերու քաղաքական յանձնուեցաւ տեսնուելու Հաչէպի և Լաթիբիոյ Աթոսապետական կալուածներու գործակալներուն հետ, ինչպէս նաև ժառանգաւոր սաներ արևա. նապրուելիք Սիւրբայ շրջանէն:

— Յանուն Ամեն. Տ. Մաքրիմոս Գ. Պատրիարքին, երկու Յոյն-Վաթնիկ եպիսկոպոսներ փոխադարձ այցելութեան եկան Պատրիարքարան:

● Եր. 16 Յուլիս. — Կէօթէ առաջ, Ս. Ռիտի Սիւրբան Գերբ. Տ. Հայրիկ Եպոս. Արաւսի, սր երեք տարիներէ Ի վեր իբրև Հոգւոր ձեռնարանի վերապետուել զը քանուելիք Մայր Աթոս Ս. Էջմիածին, վերադարձաւ Ս. Աթոս:

● Կիր. 17 Յուլիս. — Ղոզը. Տ. Փառելի Արզ. Աւետիքեան ամուսան մը արտուածութեամբ մեկնեցաւ Լիբանան՝ իր ծնողաց մօտ: Իր շրկապոսյոի ընթացքին, Ղոզը. Հայրերու քաղաքական արտուեցաւ ժառ. վարժարանի յառաջակցի պատու ընդունելու համար սաներ արձանագրել:

— Կ. ա. ժամը 10ին, Սինոտի փակման առիթով, Յոյն-Վաթնիկ Պատրիարքարանի տեսարան մէջ Ամեն. Տ. Մաքրիմոս Ս. Պատրիարք ժատուցած Ս. Պատարաքին ներկայ եղաւ Գերբ. Տ. Հայրիկ Եպոս., ընկերակցութեամբ Ղոզը. Տ. Տ. Գերբ. և Ներսէս վրդ. այց և Տիար Կ. Հինդլեանի:

— Կ. վ. ժամը 5ին, Գերբ. Սրբազան և իր հետեւորները ներկայ եղան քաղաքիս Յոյն-Վաթնիկ յարանուանութեան կողմէ, Ս. Ամենայն Աստուած արանական ձեռնարանի պարագիծի մէջ, Ի պատիւ Ամեն. Տ. Մաքրիմոս Պատրիարքին և իրեն ընկերակցող եպիսկոպոսներուն սարքուած թեղեականներին:

● Բշ. 18 Յուլիս. — Կէօթէ առաջ, իրանի Յորդանանեան Դեպարտէ վեհմ. Սախտ ձուձա՝ իր աչն. Տիկնոջ հետ, շնորհաւորութեան եկաւ Ամեն. Ս. Պատրիարք Հօր:

— Երեկոյան, Գերբ. Տ. Հայրիկ Եպոս. Աւանան, հետև ունենալով Ղոզը. Տ. Գերբ. Վրդ. նազարեանը և Տիար Կարպիս Հինդլեանը, ներկայ եղաւ Սոյանիոյ Անկախութեան տարեգարծին առիթով: Սոյանական Ընդհ. Հիւպատոսի և Իր տիկնոջ կողմէ, Ամսպատար պանդոկին մէջ տրուած ֆօթբոլ բարիքիս:

● Գշ. 19 Յուլիս. Իսրայէլի Հայոց նախկին Պատրիարքարանի Կարպիս Եպոս. Տ. Կարպիս վրդ. Մանուէլ և Տիար Կարպիս Հինդլեան Վերադարձաւ Ս. Աթոս:



**«ԱՅՈՒՆ»Ի ԽՄԲԱԳՐՈՒԹԻՒՆԵՐԸ ԵՒ ԿԻՒՂՊԵՆԿԵԱՆ ՄԱՏԵՆՈՎՈՐԱՆԸ  
ՇՆՈՐԱԿԱԿԱՆՈՒԹԵՍՄԲ ԱՏԱՑՈՄ ԵՆ ՀԵՏԵՆԵԱՂ  
ՀՐԱՍԱՐԱԿՈՒԹԻՒՆՆԵՐԸ**

Սեանջելի Յեղաբերում - Վեր. Տրոսթյան Ե. Զորպանան (նուիրատու)։ Պէյրուս, 1959, Ասեան Մաղիկներ - Արամ Գառնիէ (նուիրատու)։ Թէհրան, 1960, էջ 107, [էջ 184: Սայաթ-նովա Երզրան - Դրոյ տպագրութիւն: Հալէպ, Հրատ. և Նուէր Ճանաչման Կառու. 1960, էջ 168:

Մեծապատիւ Մուրադեանները (Կոմիտէի 4 գործողութիւն) - Յակոբ Պարսեան: Հրատ. և Նուէր Հ. Բ. Ը. Մ. Ի Հալէպի Մասնաճիւղին: Հալէպ, էջ 76:

Ազգապատում (Ա. Հատար, Կ. Կրիք) - Մ. Արք. Օրմանեան: Նուէր Տաճառ Սրագեանէ: Պէյրուս, 1959, էջ 1958 (երկուհանգ)

Աւետարանի Յովբեր - Վեր. Սաչեր Թ., Սարեան: Նուէր Ամերիկայի Հայ Միութիւն. Ընդէն: Պէյրուս, էջ 268: [էջ 334:

Հին Մաղիներ, Նոր Ճամբաներ - Ա. Մառուկեան: Նուէր Լ. Շէտմէլեանէ: Պէյրուս, 1960, Ձեր Ուղիւրը - Մառք Հայմըր: Եթէրկո Ամսագրի Նուէրը Իր Ընկերացողներուն: Թրքի. Եզրէ Մասնաճիւղին: Պէյրուս, 1960, էջ 44:

Մեծոպ Քաղիքեան (Յուշարձան Ժառուհի 10) Երեւանի ասիւր - Կազմեց Հայկ Աճէմ-Պան: Նուէր Երբազի Հայոց Եկեղեց Կարգութիւն: Թէհրան, 1958, էջ 36:

Բառարան Արաբերէնէ - Հայերէն - Ժորժ Թաղպաղեան: Նուէր Վաճառագրութիւն: Պէյրուս, 1960, էջ 511:

Առանձին Բառարան Սլաւերէնէ - Հայերէն - Դոկա. Յարութիւն Մ. Վ. Թէքէեան (նուիրատու)։ Պէյրուս, 1955, էջ 557 + 28: [1959, էջ 143:

Վարդան եւ Վարդանան (Թատար. 5 արար) - Աւետար. Գ. Թէքէեան (նուիրատու)։ Պէյրուս, Ձեյրոն Ուղիւրը - Մառք Ա. Քչ. Սոկերիսեան (նուիրատու)։ Պէյրուս, 1960, էջ 191:

Հայ Գոլղորան (Բ. Հատար) - Գրիգորի Եպ. Պայաքեան: Նուէր Հ. Բ. Ը. Մ. Ի Փարիզի Մասնաճիւղին: Փարիզ, 1959, էջ 275: [էջ 123:

Հայուն Տարեցոյցը (ԺԱ. Տարի, 1960) - Վարդան Քչ. Ժաղպաղեան (նուիրատու)։ Մարտի, Մաղի - Կանոնագիր Մարաթի Հայրենակցական Միութեան Ամերիկայի Երջանակին:

Մաղի - Կանոնագիր Մարաթի Հայրենակցական Միութեան: Երուսաղէմ, էջ 8:

Պաղեստինի Հայ Կառմակերպական Միութիւն - Մարգար-Կանոնագիր: Երուսաղէմ, Տպ. Ս. Յակոբեանց, 1933, էջ 15:

Արբունք եւ Սեպիւն Հարցեր - Տոքթ. Գէորգ Պ. Քէշիսեան (նուիրատու)։ Պէյրուս, 1960, Շարժանարար եւ Իր Ինքնակրթութիւնը - Կրթական Ե. Մոճեան: 1946, էջ 40, [էջ 113:

Նոր Մարաթի Ս. Քառասուն Անկանց Եկեղեցոյ եւ Վարժարանի Շինութեան Յանձնախումբ: Պէյրուս, 1930, [էջ 237:

Նոր Մարաթի Պարբերագրութիւն - Պէյրուս: Հալէպ, 1946, էջ 29:

Անից Մախուցեալ - Բ. Այվաղեանց: Հրատ. և Նուէր Կ. Տոնիկեանի: Պէյրուս, 1960, Բղի (Տեղագրական և Ազգագրական) - Անի Սրագեան: Մասնաշար Ապրիլեան Երեւանի, Թիւ 1: Անթիլիաս, Տպ. Կաթող. Կրթիկիոյ, 1960, էջ 72: Նուէր Տ. Ներսէս Վարդ. Հ. Յ. Գ. Ալլով (1890 - 1960): Նուէր Օնուսաբերուն, Գահիրէ: [Բախտիկեանէ:

Յովսէփ Էմիլի Կեանքն ու Արկածները - Յովսէփ Էմիլի անգլիկէն քննարկէ թարգմանեց Յովսէփ Էմիլի Կեանքն: Պէյրուս, 1958, էջ 488:

Յ. Սաչմանեան: Մասնաշար և Նուէր Ազգագիր - Երուսաղէմ (նուիրատու)։ Հրատ. Համապիլիւ (Պատմաճիւղ քննարկ հաւաքածոյ) - Երուսաղէմ Տարածեան (նուիրատու)։ Հրատ. Ս. Նշան Ազգ. Վարժարանի Երջանակարտներու Միութեան: Պէյրուս, 1959, էջ 246:

Ս. Նշան Ազգ. Վարժարանի Երջանակարտներու Միութեան: Պէյրուս, 1960, էջ 183:

Գիւտախի թուղան - Վ. Ս. Մովսէս (նուիրատու)։ Ինթանպուր, 1960, էջ 218:

Յեղափոխական Երգեր - (Է. Տպագրութիւն)։ Հրատ. և Նուէր Աւոյի Հալէպ: 1959, էջ 218:

Յեղափոխական Ալլով (Բ. Շարք, Թիւ 12) - Վարդան Շահապը: Հրատ. և Նուէր Ըստ Նախորդին: Հալէպ, էջ 385-388:

Հայ կրթ (Տեաք. Ա) - Հրատ. և նուէր «Մշակ» Մատենաշարի: Պէտրոս, 1960,  
 Միջնաբերդ Գրական Տարեգիրք (Բ. Տարի, 1959) - Խմբագիր՝ Պօղոս Անապետան (նուէրատու): Պէտրոս, էջ 356:  
 Ի՞նչ էին «BISSANCIOS STAURATOS» կոչուած կիլիկիոյ Հայկական Դրամն ըբ - Ջ. Պառլեան (նուիրատու): Արատապուած «Հանգէս Ամսօրնայրի 1959ի Մայիս-Օգոստոսի թիւէն: էջ 16:

CORRESPONDENCE INEDITE - Guy de Maupassant. Recueillie et présentée par Artin Artinian. Paris, 1951, pp. 343. [pp. 145.  
 POUR ET CONTRE MAUPASSANT - Artin Artinian (présenté par lui). Paris, 1955, MAUPASSANT CRITICISM IN FRANCE (1880-1940) - Artine Artinian (donor). New York, 1941, pp. 228.  
 THE LIFE AND DEATH OF RICHARD YEA-AND-NAY - Mauric Hewlett. London, GALERIE CHIRVAN ALBERT ACHJIAN Inauguration 12. 2. 1960 - pp. 8. [pp. 380.  
 CRISIS IN THE ARMENIAN CHURCH - Text of a memorandum. Prepared and presented by the Central Diocesan Board of Armenian National Apostolic Church of America, Boston, 1958. Antelias, Armenian Catholicate Press, pp. 201.  
 THE ARMENIAN-AMERICAN WRITER - Nona Balakian. Presented by the Armenian General Benevolent Union, New York. Pp. 29.  
 SAHAK AND MESROP - Vahan M. Kurkjian. Presented by the A. G. B. U. . Pp. 48.  
 ROMAN CATHOLICISM AND RELIGIOUS LIBERTY - Dr. A. F. Carillo De Albornoz. Geneva. Published and presented by the World Council of Churches, 1959,  
 COMMUNITY OF THE RESURRECTION - Some Historical Landmarks. [pp. 95.  
 THE CHRONICLE OF PETROS DI SARKIS GILANENTZ - Translated from the original Armenian and annotated by Garo Owen Minasian. Presented by the Calouste Gulbenkian Foundation, Lisbon, 1959, pp. 77. [The Modern Press, pp. 18 & 21.  
 CALENDAR OF EASTER RELIGIOUS CEREMONIES - (April 9-17, 1960). Jerusalem,  
 THE MODERN ENGLISH READER (Book IV.) - A. J. Simonian (presented by him).  
 Published by the Faculty of Commerce. 1960, pp. 246.

(Շարունակիլի)

## ԼՈՅՍ ՏԵՍԱՆ

# ՄԱՅՐ ՅՈՒՅԱԿ ԶԵՌԱԳՐԱՑ ՄՐԲՈՑ ՑԱԿՈՐԵԱՆՑ

ՀԻՆԳԵՐՈՐԴ ՀԱՏՈՐ

Կազմեց՝ ՆՈՐԱՅՐ ԵՊՍ. ՊՈՂԱՐԵԱՆ

Էջ ԺԶ + 331, գոյգ սիւնակ

Գին 1 Սփրիկն

## ԸՆԹԱՅՔ Ի ԳՐՈՑ ԲԱՐԲԱՆ

Ա. Աաջիկն Տարի, Ժ. Տպագրութիւն

Էջ՝ 100

Գին՝ 150 ֆիլս